

## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3185

891.5.092

U-12 U



ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԱՐԵՎԱՄ ՊՐԵՖԵԿՏՈՒՄ



ՍԱԱՏԻ Հ ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ  
(ԹԻԱՄԱՑՆԱԿԱԿԱԲԻՆԵ)


ԿԻԵԼԻՄԱՆԵՆ ԵՒ ՊՈՍԹԱՆԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ

Յ. ԱՐԱՐԱԿՅԱՆ



1925



ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԱՐԵՎԱՄ ՊՐԵՖԵԿՏՈՒՄ



ԱՅ.Ա.ՏԻՒ ՀՈ.Յ ՄԵԿՆԵԶԲ ԵՒ Թ.Ա.ՐԳ.ՄԵ.ՆԵԶԲ

891.5.099  
U-124

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՄԵՆԻԱՆ


891.5.092

U-124

ՍԱԱՏԻ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

(ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ)



8578  
8578

2003

1925

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ը.ՌՈՒՄ ՍՏԵՓԱՆԵԽԱՆ - Աղեքանդրիս



Հրեաց Աշուղիթ Եկեղեց  
Հիշուր և համար Կոնդին-Դրամ:

Հ. Կ.

2/11/925

Արքային

ՀԱՅՈՒՄ ԱՐԳՈՎՈՐ

4912-56  
9



25973-Ա. Հ.

Հ. Ն. Տ. Ա. Տ.

## ՅԱՌԱԶՄԱՆ

### ՀՐԱՏԱՐԱԿԶԻՆ,

Ներկայ Երկր լայ բնծայելով կը յուտանի համես ծառայութիւն մը մատուցանել եգիպտանայ ընթեցողներու մասնաւագէս եւ հայ մատենազրութեան ընդհանրապէս:

Հեղինակիր, իւ այս աշխատութեամբ, կը փորձէ նոր սեռ մը եւ մեր հոլի գրականութեան մէջ կը բանայ նոր ուղի մը, որ իւ համակրօղներ եւ նետւղները ափսի ունենայ ժամանակի ընթացքին:

Հնազոյն Ուրեւելի մեծ խորհութեր կը բուհն ծածկուած ըլալ մհարիք հօգերով, որանցմ մեկուն շանացած է քափացել ոյզի զործին երկասիրողը, բազում տարինեւու աշխատութեամբ մը, կանաչ կղզին մը մէջ որուն եղերները կը յուացուին հետակայ եւ նեղանակ կոհակիներովը Միջեկրականի:

Սաատի մածումը՝ տիեզերի մը իմաստութեան ամփոփումն է:

Հս երեւյթին պատիկ — զաղափառներու եւ պատկերներու նոխութեամբ մեծ — այս գիրքը՝ իւ պարագերէն բնազրէն թարգմանուած ըլլալու առաւելութիւնը ունի, ինչ որ հազուազիւն է մեր թարգմանածոյ գրականութեան մէջ՝ որչափ որ կը յիշեմք մեր սպագրական բառորդ գարու զբաղումներուն մէջ:

Սաատի կեանին նկարազրութիւնը եւ իւ զործերուն ընթեցումը մածումի եւ մատուցական վայելիք Ծիւթ պիտի հայրայրէն մեր նորանաս սերունդին, որ այս միջոցաւ, պիտի մրգուի հանցնայ նմանօրինակ զործեր եւ նեղինակներ:

Այս հաւանական յոյսը եւ բնթեցողներէն բնծայուելիք բարոյական աշակուրթիւնը՝ Քարձարութիւնը պիտի ըլլայ մեր սպագրական աշխատութեան, որմէ Ծիւթական հօսափելիք տան չենք սկիմկալեր:

Գրին հեղինակն է Տիար Յ. Արտանեան, Լուսաբեր-Ուրեւ եւ Աւեւ լրագիրներու նախկին խմբագիրը, ոռուն «Գիսակ» եւ «Շեյխ-իւլ-Պէլէս» կեղծանունով յիշեալ թերեւու մէջ երեւցած զրութիւնները — կեանի նեզմանի եւ խորունկ գիտակցութիւն պարունակող — ժամանակին հանոյնովկը կարդացուեն եգիպտանայ ընթեցողներու կողմանէ:

Խնամունական բուականներու գատկանող յիշեալ գրագեր, սիրահար խոկումիւն ընթեցումի, հայզարգացեալ դասակարգին

դրզն շափով օգտակար ըլլարու փափառով, մեզ յանձնեց իր  
ձեռագիրներն մաս մը, որ հանոյիով կը ներկայացնենք հան-  
րոբեան:

Եթէ մեր այս ձեռնարկին մէջ բաշայեռութիւն գտնենք պի-  
տի շանսն շարունակել տարիներէ ի վեր բնիմասուած մեր հր-  
բատակական գործը եւ յաջորդաբար լոյս բնծայել շահեկան  
եւ սինիշ երկեր նին եւ ժամանակակից ու բայ նեպինակներէ:


## Ա. ՍՏԵՓՈՒՆԵԱՆ

որ դրա առ այսու ոյ չէ չի մաս ապահովագութիւն ու ու

: մեթուով միան  
նախանձ մէ ուս ոյ գործադատ ճան միջամատ մարտէ

մարտէ ։ Ճարանց մարտ նիւթա յուղար մասն բայլ  
շամային ու մասն նորուց պրաւութեած մենար մաս լոյ

րուու ոյ գործադատ մարտ չին ոյն միջամատ ու մարտ  
ու մարտ ու մարտ ու մարտ ու մարտ ու մարտ ու մարտ



: Յ Ա Յ Ա Բ  
մարտայու ու մարտայու ։ Յ Ա Յ Ա Բ մարտայու ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

մարտ ։ Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ մարտ ու Յ Ա Յ Ա Բ

## ԲԱՑԱՏՐՈՂԱԿԱՆ ՏՈՂԵՐ

### ՈՒ ՄԱԼԹԱՆՔ

### ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

Գրական դաստիարակութիւնը եւ մասմէլու մար-  
զանքը կը կ ազմեն նոգույն ոյժը եւ զարդը։ Զեր նր-  
կարագրին բարձրացումին եւ գրական զարգացու-  
մին պիտի սատարէ ներկայ գործին բազում տեղամ  
բներցումը։ Այս համոզումը զիս կը թելադրէ ձեզ  
ծօնել զան։

Սատարէն բաւագոյնս պիտի սորվիի երջանկու-  
րեան հանճապարհ եւ ապրելու փայելքը։

Եր կեաների գիտութիւնները եւ փորձառութիւն-  
ները կը խսդուին սատարի բափանցիկ հջերու  
մէջ, որոնք կ'արտադրեն լուրջ իմաս, սփոփարա  
ոյք եւ կենանեռոգ բարումներ։

Եթէ պիտի իմանաք որ կեաներ շարունակա-  
կան պայման մ'է նակատագրի դէմ։ Հարիւր հազա-  
րաւոր տարիներ սառաջ սկսած կոխ մը՝ որ վերջին  
մարդ կակին անհնեացումովը պիտի վերշանաք։ Անց-  
եալի բնագրած շիրմասաններուն մէջ կը հանգչին  
վաղուան երջանկուրեան գաղտնիքները։

Երանցի Սատարէն — մասումի տիտոն մը —  
դիւրաւ պիտի ուսանեիք մեղմ համակերպում մը՝  
ձեր նակաս սպրի բոլոր ելեւեներուն մէջ։

Եր խրաներու պարտեզին մէջ հոտոնելի, բա-  
ղելի, որբան ծաղիկներ։ Սօսեցէ հոտոնել եւ ողիլ  
զանոնին։ Ցիւեցէք որ, մենք անհունապէս զարգաց-  
եալ ցեղերու զաւակներ, առդին զանոնի հանցած  
եւ զնանոս ոն են։ Խռիսն Ալպինի՝ Քրդբները,  
ձեյմ Պայտները, ի հօսն երախտազիտուրեան մինչեւ  
անզամ ուխտի գացած են Սատարի շիրմին, Պար-  
կասանի խորերը։

Անձանօք երեց եղքոր մը խրաներն են առնին  
որ կ'աւղաւին ձեզ, կարենալ ձեր մէքի այժերը ա-  
ռաջնորդելու դէմի սառաջ սահանակ տիտոն բան-  
տուում ու առաջնորդուում մի առողջութեան մէջ ու առողջութեան

3. ԱՐՄԱՆԵԱՆ

ՊՐՈՎԻՆՑԻԱԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆ  
ՏԻՄՈՒԹՅԱՆ ԽՈՎՃԱԿ

Կանոնադաս և աղջուահետական ծախառ  
պարզ բարեր ու օրեա պար մերք ո՞վ զնար  
պարք այլ աժեհուղարկան և մերքանը  
նորմ և որպա մեջուր բարձն քառու վար սի  
թէ ժբարք ո՞վ ոմք վեռորու ո՞մ որովանքն  
արքաց Եթու վար անպատ Ականա  
ավագի ուժքու ու պատառն մուզ  
մերքանական ու զամուստք ո՞մուք ո՞վ  
ունչ թիմսին ո ավագայա մայաւու ո՞վ զամ  
պատափու շանչ շայ մերքատո՞մ նորս ո՞ն  
ամանական բանակու ու են  
արք զափու անք վրաստան մու անչին մուզ  
մեջուր ու ի՞ն օյու նորս շայ անձուր ունչ  
բամ պահուալ վար պանարանքն անքան բան  
մեջուր ո՞վ օյու ատամաստեն բանակու վար  
պահուալ մահուրն ունչ ուրախ  
ի՞ն նույն պահուան — մայաւու վրաստ  
ի՞ն եղուանին նորս մայաւու վար առայր  
ի՞ն մայաւուալ ույլ վրաստան ունչ  
ի՞ն պահուան սերգար տամաստ ունչ  
ի՞ն ու մատան նորս Շ շամանք մունչ այլ վար  
ի՞ն ու արքան մայա շամանք անչ ունչ  
նորս նորս մայա շամանք ունչ ունչ  
պահուան վար անչ ունչ ունչ ունչ  
պահուան ի՞ն նորս մայա շամանք ունչ  
պահուան մայա շամանք ունչ ունչ



ԳՐԱՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԻՒՆ ԱԾ  
ՍԱԱՏԻԻ ԿԵԱՆՔԻՆ  
ԵՒ ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Պատմութենէն կ'իմանանք որ, Պարսիկ բանաս-  
տեղ Սատարի, իր կեանքի միջօրէնն — յիշատակներով  
ճոխ և պատիւներով բեռնաւորուած — հետիոտն ճամ-  
բարգսւթիւն մը կատարեց Սուրբոց, Հիմազի և եկմէնի  
մէջ, կարենալ լսելու համար իր զոււ մաքրութեամբը  
նշանաւոր արաբ բանաստեղծութիւնները :

Թէկ մինչև իր ծուծր ազգուած բոլոր երաժշտու-  
թիւններէն և մահմետական աշխարհին համայն անու-  
շահստութիւններէն, Սատարի տակաւին կը ճամբորդէր  
երազի տկանջներով մտիկ ընելու ամայութեան հուժկու-  
շեշտերը և ցատկուելու աւագէ սա ազ մինչև անապար :

Արդեօք, ո՞վ պականութեան սիրահարներէն, ման-  
կաթենէն ի վեր հրապուրուած Պարսկաստանի մեծ  
բարձրավանդակներէն — ուր հովը թանկադին քարերու  
փոշիներ կ'արծարծէ, — չը փափաքեցաւ նաև ճանշնալ  
գերքանշի երկիրները և գիշեր մը զարնել իսպահանի  
մէջ Սուփիներու արձաթագոյն զուոին :

Հոգ, զրադէտներու մէջ նստած, կապոյտ երփնե-  
րանք պատապարանի մը մէջ, զոր կը շեշտեն չոկայ  
վայրի վարդերու բուրումը և վազող ջուրերու շոգին,  
պիտի տենջացինք մեր ծունկերուն վրայ ունենալ Սատ-  
արի կիւլիսթանին և Պասթանին թանկագին ձեռագիրնե-

իը և էջերը որոնք վէտվէտուն են գունաւորումներէ և ուր բանաստեղծին պատմուած քնները կը ցուցադրուին — Արեւելեան պարող զրականութեան մէջ — ոլորածոյ ծուխի մը նման, փոքրիկ թռչուններու թեւաբախումին տպաւորութիւնը տալով :

... Այս փիլիսոփայական վարժարանին թարմ բարակ պատերուն մէջ, գեղեցիկ ծաղկամանի մը նման, ուր կ'ապրին ոգեւորեալ ջուր և անսպառելի անուշանութիւններ, ամեն ինչ ճգնաւորական ինքնամփոփում է, երանութիւն և սրաի թեթեւացում . . . :

Երեւակայեցէք զարմացումը զոր մեզի պիտի պատճառէին երկան հագուստներ կրող այնքան օտարականներ, երկնցած տախտակեայ պալքօններու վրայ՝ որոնք կ'իշխեն նիրհող դպրոցին ցայտուն ջուրերուն :

Պաշտպանուած ծշգրիտ երազանքով՝ երազանքի մը դէմ որ սահման չունի, կ'երեւակայիմ որ, ի հեճուկս քնարերգական գիշերուան մը — որ կրքստ սրտերու հետ կը փոխանակէ լոին բացագանչութիւն մը — այդ օտարականները մեզի համբերութեամբ պիտի խօսէին՝ Խայամի, Սաատիի, Հաֆըզի և Ֆէրաուսիի մասին — Պըղատնի և Թապալի աշակերտներ — միստիք ուսանողներ, որոնք կ'ուսուցանէին իմաստութիւնը առանց զրշխու պտոյաի և սէրը առանց իր սաստկութիւններուն :

Սպիտակ փաթթոցներ, զիառութեան և բանադատութեան փղոսկրեայ ձեռքերուն նման, պնդորէն կը ծածկեն իրենց խոնուն և նրբաղիծ դէմքերը, որոնք ըստ մասնաւոր մեթոսի մը, յոզնած են նարցաքննելէ անդունդը նախ հան զկեանք եւ անդունդը յես հան զման:

Հպարտ դէմքեր, շփոթ ճշմարտութիւններու ցանցին մէջ բռնուած, ունին վճիր ցոլացումը խորհող ջուրին՝ երկաթապատ պղտիկ ջրհորի մը մէջ և կ'արտացուան երկնային ամպերը:

Բայց մարդ կը կասկածի մտածելով որ այնքան շը-

քեզ գիշերուան մը մէջ, անուշանոտ վանքին ճարտար բժիշկները կարենան զրաւել մեր ուշադրութիւնը և ամբողջ սիրառ։ Անբաղդատելի արտմութիւն մը երազս պիտի ցրուեր իսպահանի ովասիսին մէջ։ Իսպահան, ներդաշնակ անուն, որուն վանկերը անդամ կ'ուսին և կը լայննան, հասուն վարգերու հեշտին բացումին նման, համահաւասար սիրամարգերու սիրային ճիշին՝ գիշերուան անտառուաներուն մէջ։

Այն շառաչուն պահուն, յորում բարձրավանդակները գաղջ հողմէն գրգուած, կը գանգատին առուակին, որքան գողար վշտով պիտի խօսկայի կաւէ, աւազէ և ուկեղօւամէ շինուած քաղաքը, որուն պատկերները թէ ծոխ են և թէ մերկացեալ :

Տաքուկ հողին և հողմակոծ երկնքին մէջ իր անթիւ տանիքները կ'արտայայտեն հայրենաբաղձութիւնը թեւերու, որոնք կը հրապուրուին մարգերու երազներովը :

Վեհ աղամանդներու նման, արտում պալատներու ճակատները կը ցցուին մեղմաքուն ջուրի ճամբաններու վրայ, ուր պարսկական կարմիր լեւակը միաւմի կը փետուէ, կը պատուէ, բոյրերով լի իր կոկոնները :

— Իսպահան, որքան պիտի ախորժէի անապատի մէջ Սուլթանի աղքատութիւնէդ, կապոյտ յախճապակիէ շինուած կլոր գմբեթներէդ, կոհակներու նմանող աւազուտ խեղճ փողոցներէդ, որոնք շինուած են՝ զարերու ընթացքին ձմրուած, փոշիացած այնքան վարգերու վրայ:

Ուշադիր լուսթեան գաղանիքներու, պիտի նշմարէի շունչը ամրող ճնշուած ժողովրդեան մը՝ փոռւած փախաթներու և թաւշեայ զորգերու վրայ, որոնք կը գանուսին գիշերները պարսկական տափակ տանիքներու վրայ:

— Ահա, եթէ մահը դառն է, նոյնիսկ գան բաներու, ինպէս որ կ'երգեն վշտաչարչար Հայ ցեղին աշուղ-

ները, այդ ցաւը սրբան ծանր պիտի ձնչեր այս մեղկ մարդկային ազաւնուունին վրայ՝ կախուած բուրռմներու մէջ, ուրկից դուրս կուզայ, յոդնած, հեւասպառ հառաջանք մը :

Երեւակայութեամբ գեգերինք, ուշադիր ընթերցողներ, խորհրդաւոր և մոգական այդ երկիրներու մէջ՝ առաջնորդուած կապոյտէն դէպի աւելի կապոյաներ և պիտի համոզուինք որ լաւագոյն է երազել զրամատը քան խոկալ երկրային ամորոշ միջացներու վրայ : Հոդ պիտի գտնենք այն չը յոդնող բուրռմները որոնք կը լճանան խիտ օդին մէջ իրր թէ բանտարկուած լինէին հրաշէկ, բիւրեղեայ սրուակի մը մէջ :

— Երբոր սսխալին երգը սահմանափակուած է գիշերուան պարտէզներուն մէջ, երբ սիրահարը իսկ կը դադրի արտայայտելէ իր ցնորքը և գանգատը, անուշանոսութիւնը առանց նուազելու, կ'արձակէ իր բուռն փամբուշտները, վերապահելով վսեմ լեզու մը :

\*\*

Բայց փութանք գեգերիլ շլացուցիչ Պարսկաստանի բուն կեղրոնը, և պիտի տեսնենք որ Փետրուարի պայծառ ամսուան մէջ, Խօրասանի հովիաներուն եղերքը, քովքովի կ'ասլրին ձիւնը և միօղօթիս ծաղիկը, և պիտի ունենանք վաշկատուն ցեղերու փափաքը տեղափոխուելու :

— Բայց, աւաշը մարմայ աչքերով չը պիտի կարենանք ձեզ տեսնել, ո՞վ բաղձացուած երկիրներ, Հընկաստանի հեղեղներ՝ քողարկուած կարմիր նէսու ֆարներէ, Միջագետքի և Պարսից Ծոսի մարդաստաներ զորս Սասատի կը թուէ հպարտօրէն և որոնց վարդերը հստառած է...

Քանի մը անուններ կը թուին գարերու մէջէն անցնիլ՝ մարդերու սերէն ապրուած և իրենց փառքը կը շրր-

ջագայի անսփափոխելի գոալի մը մէջ, այսինքն պարտէզներու և երկնքներու միջեւ :

Ասոնցմէ է անման Սասատիի հոչակը որ կը մնայ խառնուած հեշտին ծաղկերաժակներու և վճիտ եթերին : Տակաւին այսօր իսկ, յաշս հա Յան բանաստեղծներու, վարդերը թօթուող, թերթամասող խրաքանչխոր զեփիւու կը թուի սփոնել իր շիրմին վրայ բուրռմնաւէտ զոհաւերու մներ :

\* \*

Ինչպէս ներկայացնեմ նուիրակուն պատմիչը, Իշրանեան երազին սիւնը, որ դար մը ամբողջ այցելեց մահմետական երկիրներ և իր օրերը վերջացուց ձգնարանի մը մէջ ի Շիրազ :

Իր հնագոյն կինսագիրը Տէլլէթ-Շահ սապէս կը գրէ . — «Սասատի 120 տարի ապրեցաւ, 30 տարին յատկացուց ուսումնալիրութեան, 30 տարի աշխարհը պարտելու, միւս 30 տարիներուն մէջ պաշտումի գորդին վրայ սփուրեցաւ՝ հետապնդելով իտէալի ուսանողներու հետքերբ : — Ի՞նչ գեղեցիկ կեանք : »

Սասատի ծնաւ 1184ին Շիրազի մէջ : Երեւակայենք մանկութիւնը ճակատագրին այս օրհնեալ զաւակին Իշրանեան հողին վրայ, որմէ այնքան վրդովիչ պատկերներ ձգած են մեզ հնութեան քնքուշ մանրանկարագրերը :

Ահաւասիկ պարտէզներ Տեսարանին մէկ մասը կը շրջապատուի կարմիր խէժով շինուած ձողագատնէշով մը : Բլուրներ, մարդաստաններ և վաղող ջուրեր : Հընդիլի բալանիի խիտ տերեւներուն ներքեւ, խայտաբղէտ ձի մը քառասմբակ կ'արշաւէ : Զիւն թամրին վրայ տարածուած է երիտասարդ մը՝ վարդագոյն կտաւէ հագուստով : Մնդին, փիղ մը և սե մաքի մը իրենց ճակատները կը լուան գալնանային հողին վրայ, ուր նազելիօրէն կը ծաղկին երփնագոյն ծաղկներ :

Աւելի հեռուսն, բարակ, բաց, չպշողուն փթթումով  
ծածկուած հովիտ մը լեփեցուն է մետաքսանման լե-  
զոկի տունկերով՝ ոսկեգոյն համաստեղուած։ Այս բու-  
սային ուսած երեսի բարձերու ներքեւ կը խոկան փաթ-  
թոցւոր խորհուզներ։

Երկաթեայ ձողերով շրջապատուած քառակուսի  
փոքր ջրհոր մը որ կը պարունակէ ցած ջուրի ցայտում  
մը՝ սպիտակ նեղուկ մեկոնի նման տարածուած է և ա-  
ռատարաշին՝ առանց սպառելու իր ծաղկատերեւները։ ի-  
րանեան կիթառները կը դողան և բնութեան կիթառնե-  
րը կը սարսան։ Վայրի իշամեղուներու խումբ մը օդին  
մէջն կ'անցնի, գեղին և սե գծուած ջահանման գնդակ  
որ կը թուի լինել վագրին օդային հոգին . . . :

Սյժմ դառնանք հորիզոնը, լուրջ և կէտաւոր տե-  
սարան՝ որ Շիրազի, Պէլլաքանի անծայրածիր զաշն է։

Հոդ կը տեսնենք ցցուած բերդ մը՝ լեղակի և վար-  
դագոյն սոկելօծումով՝ հիմք ծանրացած արեւելեան վե-  
րանտաներով և թէրբաններով։ Այս սրածայր բերդը սւղ-  
դաձիգ նոճիի մը նման կը բարձրանայ առտօւան եր-  
կընքին մէջ։ Նկարուն կտաէ շրջազգեստով աղախին  
մը՝ ճակատը զարգարուն յոպուդ թուչունի թեթե փե-  
տուրներով՝ — հնագանգելով իր իշխանածին տիրուհին —  
պատուհանէն կը սահեցնէ արծաթազոյն չուանի մը ծայ-  
րով կարմիր սնդուսէ պահարան մը զսր կ'ստանայ ե-  
րիտասարդ սիրահար մը, այսինքն մեր բանաստեղծ  
Սաատին։ Այս խորամանկութենէն զոհացած, ճարպիկ  
Սուլթանուհին կ'երկննայ մէջը փորուած տիվանի մը վը-  
րայ, որ կը թուի աղբիւր մը լեռնակողքին վրայ։ Որ-  
քան սիրուն է այս տարփալից՝ աղջկան ոչխարային  
կողմնատեսիլը։ Աև մաղերուն մէկ խոպոպիկը կը հոսի  
եր այտին դէմ մեղկ օծի մը նման։ Կապոյտ շրջազգես-  
տը կը ժամփի իր անհամբեր և քմահաճոյքով լի մար-  
մինին։ Իր մանկական կլոր ստքը կը խաղայ բուստէ

մանեակով մը։ Սպիտակ և կանաջ եաւմախ մը այն-  
քան խնամով կը սեղմէ իր ժպտուն այտերը, որ պիտի  
կարծենք թէ իր խոլ ճակատին վրայ պատահաբար բաց-  
ուած վէրքի մը հնորհալի կազն է։ Միրոյ բերդին ստո-  
րոտը եղներու մը կ'արածուի խիտ մեխակներու վրայ։  
Ճետաքրքիր, հրապուրուած ձուկեր գետէն դուրս կու-  
գան երկու առ երկու, գետին մէջ նոնագոյն կակաչներ  
կը ձօնին ու զանոնք դուրս կը քաշեն խարող խայծ-  
դաններու պէս։

Բայց այսքան անուշանստութիւն ձնչիչ կը դառնայ,  
մեզ կ'ապասնայ, մեզ պիտի յաղթէ։ Շնչառեղձ կ'ը-  
լանք. մեզկ զրգութիւնը արցունքներ կը ցայտեցնէ։  
Եւ սրովհետեւ կեանքի մեծ պայքարը միշտ տեղի կ'ու-  
նենայ յանգնութեան և հեշտանքի միջեւ, ուրախօրէն  
պէտք է ընդունինք յոյն պատգամաբերին սա աղաղա-  
կը եշելի բերնին մէջ՝ որ կը ծանուցանէ Պարսից պար-  
տութիւնը։ «Մէծն Ասիան ծանրօրէն ծոնկին վրայ  
ինկաւ»։

Սակայն այս հեշտանքներուն մէջ չէ որ բանաս-  
տեղձ Սաատին անցուց իր երիտասարդութիւնը։ Այն որ  
կոչուած էր Պարսիկ լեզուի և գրականութեան փառքը  
լինել՝ ճանչցաւ թափառական կեանքը, աղքատութիւնը,  
գերութիւնը։

Ճապիւ երիտասարդ, նախ գնաց Պազտատ, որ այն  
ատեն մահմետական աշխարհի բարոյական կեղրոնն էր։  
Ճետեւեցաւ նեղամի մէտրէսէին դասերուն, ուր բարե-  
կամոցաւ հոչակաւոր Սուրբի մը հետ։ Թէե Սաատի  
ընդորիկց ներհայեցողական կեանքը, բայց չը հրաժա-  
րեցաւ աշխարհէն։ Էր Կիլիստան անուն գրքին մէջ կը  
զանենք զատաւուներ, վաճառականներ, ըմբիչներ, ծե-  
րուկներ, չափահամներ, որոնց կը տեսնէ կրքերուն  
յուզուիլը, կը գիտէ ակնարկներ և ձայնները։

Թէե զրամ չունէր, ինչ որ զինքը սախեց Սաամ-

պօլի մէջ իշապան, Երուսաղեմի մէջ ջուր կրող լինել, բաւական դիւրին կը ճամբորդէր: Սուքիներու աղանդին միացած, միշտ բնակարան և անկողին կը գանէր ընկերոջ մը քով, կամ բազմաթիւ մենաստաններէ միոյն մէջ, որոնք յաճախ կծկուած են տրտում նուձիներու ներքեւ, ուր կը կերոնանան լուսիթիւնը, թարժութիւնը և ջուրը՝ Արեւելեան բլուրներու դագաթնեւուն վրայ:

Սաատի կը պատմէ որ Սուրբոյ մէջ ֆրէնկներու ձեռքը գերի ինկաւ, որոնք իրմէ չը կարենալով փրկարին զանձեր, զայն գերի ըրին և խրկեցին հրէտներու հետ աշխատի Տրիպոտոյ փորերուն մէջ: Հոդ Հալէպցի մը զինքը վերապնեց և իր աղջկան ամուսնացուց 100 կտոր ոսկիով: Սաատի անկախութեան հոգածու ըլլալով, շուտով ձգեց կինը և զայն խրկեց իր հօրը՝ ոսկիէ կտորներով և զազալով մը: Այս զազալը իր շարադրած մէկ պղտիկ ոտանաւորն էր, որոն մէջ կը դովէր իր յքեալ կնոջ հրապարը, բայց առաւել կը փառաբանէր աղաւտութեան առաւելութիւնները: Հալէպցին զազէլը կարգարով սկսաւ լար: Սակայն, բանսասեղծութեան չորհամի սէրը անցաւց անարդուած ծերուկին բարկութիւնը, որը միհեւնոյն ատեն ատանալով իր ամռւնալիքալ աղջիւկը և ներդաշնակ ոտանաւոր մը, մոսցաւ իր արտմութիւնը և թողուց որ սիրտը ճաշակէ մեղրը հնչուն խօսուն մեղուներու:

Այսպէս, թափառական, շլացած Արեւելքի մբրկող կապոյէն, պարուրուած իր բաւն սրտին չնորհքներովը, Սաատի այցելեց Պոլիս, Դամասկոս, Երուսաղէմ, Պատմէք, Պատրա, Եղիպտոս, Թիւրքիստան եւային:

Բայց, մինչ կը ծառայէր անցաւոր տէրերու, երաշով և դիտութեամբ կը տիրանար աշխարհին, որ յաւէտ պիտի պահէր իր անունը:

Իր բազմաթիւ ճամբորդութիւններէն միայն միջոցին

զիշերը անցնելու համար պարտէզի մը մէջ կեցաւ ուր կ'ընդունէին չքաւոր ճամբորդները: Բաղզաղուրի հոգիներու այդ շքախմբին մէջ է որ յղացաւ ԿիկլիսթԱնի ծրագիրը:

Այդ վճիտ դիշերուան մէջ՝ համեստ ննջաղներով հասարակաց պարտէզի մը մէջ տարածուած, կը լուր բընութեան անդադար աշխատանքը որ կ'աւրէր մարած ծաղկերածակները և կը բանար անհամբեր բողբոջները: Արագութիւնը ժամանակին որ կը քաջալերէ լոկ քանզելու համար!՝: Ուստի, Սաատի ուխտեց իր անունը կցել անկորնջելի պարտէզներու:

Շիրազ վերագարձաւ 1258ին և բաղաքէն դուրս պարտէզով շրջապատուած փոքրիկ ճգնարանի մը մէջ հաստատեցաւ:

Իր յիշատակը, թանկագին քարէ սրուակի նման ուր կը նիրնէ վարդերուն հիմքը, կը ծորէ անսպասելի բուրումներ: Պատիւներ և յարդանք զինքը կը շրջապատէին: Բայց, ի՞նչ կարեւորութիւն ունէին այնքան քաղաքավար բարեւներ նոյնիսկ թագաւորներէ եկած, այն մարդուն համար որ երբ լսեց քաջադործութիւնները ձէնսկիւթեանի, պատասխաննեց. «Այս անուն մէ որ պատմութեան մէջ նշանաւոր պիտի մնայ, բայց ըսէք ինծի, վարդերը կը սիրէ՞ր»:

Ինչպէս որ ինքն ալ կը պատմէ ԳԱՍԻՏԱՆԵՐՈՒի մէջ, Սաատի մշտապէս նստած էր իր խիտ պարտէզին մէջ և յասմիկներէ ու Շիրազի վարդերէ կազմուած կամարներու ներքեւ: Կը գրէր յիշելով իր ճամբորդութիւնները և կը գովէր դեռատի աղջիկներու գեղեցկութիւնը: Իր աղիւսէ և կաւէ շինուած տունը, ուր կ'երկարէր կապոյտ յախճապակիէ տանիքը, կը նմանէր միջոցին մէջ կասեցուած կոհակի մը, որ իր ստուերը մարգաստանին փոխ կուտար:

Երբեմն ծաղկալի կեռասենիէ, ձիւնոտ մեխակի,

սաստղաղարդ յասմիկէ գուրս կուզար մեղկօրէն սպիշտակ թիթեռնիկ մը, հոգիի մը նման որ երկնքին կարօտը ունի: Վազող ջուրը, որ կը գեգերէր կապոյտ յախճապակիէ նեղ ջրանցքներու մէջ, բանասատեղծին ստքին առջև կը կազմէր հեղուկ և բաժանեալ երկինք մը: Իր մօտը, սկեզօծեալ ամաններ միօղիթիւնի գոյսով, կը պարունակէին քաղցրահամ համեմներ և բուրումնալից խոտեր: Անթիւ կապոյտներ, տարածուած մինչեւ էն փոքր բաներու մէջ և որ թուխն երկնային նուեր մը՝ զոր նոյնինքն կապոյտը կ'ընէ Պարսիկ կայսրութեան:

Սաստիի գեղին ամմակերէ գաւաթը միշտ լեցուն էր զիսփով և վարդ մը՝ իր նարկիլէն երկայն խողովակին կցուած՝ իր մշտակայ բուրումը կը խառնէր ջրալիր ծուխին: Կէս բացուած վանդակին մէջ, մշկահոտ ուռենիի մը վրայ կախուած, փայլուն աչքերով սոխակը առանց յոցնելու իր կակուղ կոկորդը կը գործածէր:

Դիւրաւ կրնանք երեւակայել բանսաստեղծին օրերը և գիշերները Շիրագի այս հովիտին մէջ, այնքան նըսպաստաւորեալ բնութենին զոր անուանած էին «Միրար հրճուեցնող պարտէզ» և ուր Սաստին փափաքնցաւթաղուի: Գահիրէի Սուլթանական Մատենադարանին մէջ առիթը ունեցայ խոկալու լուսանկարի մը վրայ որ կը ներկայացնէ Սաստիի գամբանը: Բատ այս պատկերին, կիրի անապատի մը վրայ, ձիւնի պէս սպիտակ, աղիւսէ պատ մը դրուած է, փրփրոտ ծովու վրայ թեթեւ նաւու մը նման: Խոճիներ և ուռենիներ զուրս կը խուժեն այս մեռելային քառակուսիէն Շուրջը պարապութիւնը և կապոյտը: Մինչեւ հոգ յանդգնող ձամբարդը կը կարծէ տեսնել անէութիւնը որ խեղդաման կը լինի աղամանդեայ երկնքի մը ներքեւ . . .:

Բուն Շիրագի մէջ չորհայի ձամբայ մը կը գրաւէ սիրադ: Մօղակներու ձամբայ մէկ ասիկա — հողի վր-

րայ ինկած գոհարներ — որոն չեղանկիւն քարերը կը շրջապատեն ջուրի աւազանները, որոնք ձուածեւ հեղուկներու կը նմանին:

Ի՞նդունինք որ Սաստիի երկիրը աշխարհի էն գեղցիկն է:

Այս հմայիչ խորհուզը իր ճգնարանին դագաթէն երկայն դաշտերը զիտելով թմրեցուցիչ օրերէ վերջ կ'ըղդար գիշերներու կիրքը:

Շիրագի բարձր լեռներէն խրաքանչիւրին վրայ հովը կը ձալլուի և կը հանգստանայ խելօքցած պահակի մը նման:

Ամբողջ հովլատը կը քրանի գարնանավին ջուրէ: Պարտէզներու մէջ խտացեալ թանձր բուրումներ ողը կը լեցնին կախուած հոտաւէտ դորգերու նման: Ամմն բան կը մեղկանայ, Խայտաբղէտ յովազը, նուրբ և ցած ձակատով լէօբարը, խանդու ձին՝ որ հովիտներէն կ'անցնի մէկ սատումով, կը ծոխն, կը թեքին: Մարդ կը տեսնէ իրենց ճակատին ծալլուիլը: Անոնք կ'անցնին՝ երկնցած, տկար, նազանդ, իրարու անցած վայրի վարդերու կամարներուն ներքեւէն՝ օրօրուած այս ծաղիկներու մուխովը: Անտառներու աղջամուղին մէջ, անթառամ ծաղիկը, յակինթը և թանձր աղատքեղը թարմ ժիվաններ կը կաղմէն, որոնց վրայ երէները, ինչպէս նաև թոշունները իրենց ընկերուներուն կը միանան:

Տակաւ քաղաքը կը շողջայ: Խորհրդաւոր պարական գիշերուան մէջ՝ լուսնին մասիկը կը փայլի արծաթագոյն ձմեռուկի կաորին նման: Զմրուխտեայ պարտէզին մէջ ջուրի նուազած ցայտումները անարգել կ'եւլուէջն սրտի մէջ կազմելով հազարաւոր արծաթեայթելեր՝ ինչպէս պիտի ընէր գաղտնի և ժիր սարդը: Կլոր գըմբէթներով պալատ մը՝ կը փայլի՝ բիւրեղի և քաֆուրի պէս: Սպիտակ բրաբիոններ կ'այրեն (իրենց բուրումնաւէտ մոմերը, մինչ թէրասին վայ երկու մարմիններ կը

4912-56  
Հայաստանի պետական գրադարան  
ՀՀ ԳԱԱ Ա. Մաշնուկի անունու կանոնադրություն  
ՀԱՅ-ԱՐ-ԱՆ. ՀՀ. Ա. Մաշնուկի անունու կանոնադրություն

թականան՝ տաքցած այսերու և իրարու կցուած թեւ-  
երու սեղմումով այնքան միացած որ կը կազմն միակ  
հոծ ամպ մը : Կլարակ վանդակապատը կը բռնեն այս  
գինովցած ամոլը՝ որ ինքնավստահ և անոյժ կ'ինայ  
կոնակի վրայ միջոցին մէջ :

\* \*

Այժմ քեզի կը մտածեմ, ինչպէս յաճախ և առեւ-  
նօք, ով Սատափ, պարտէզներու բնակիչ! Մանկութեւ-  
նէս ի վեր, մինչ քու լեզուդ կ'ուսանէի մեծ հօրս ծուն-  
կերուն վրայ — կարծեմ քեզ լաւագոյնս հասկնալու հա-  
մար — նախազգացի և բաժնեցի երազներդ; Կապոյտը  
այնքան սիրեցի որ էութեանս թափանցեց և ինծի պատ-  
րաստեց քերուզէ սիրս մը:

Կ'երեւակայեմ մարդագետինը ուր նստած էիր: Ա-  
ռինքնու կապոյտով աշխարհն զատուած, ցանցապատդ,  
կղզիի մը նման, կը ճօնէ թեթև տարածութեան մը վը-  
րայ:

Կեռասենին, սերկեւիլի ծառը, նոճին և ուռենին  
կը լորանալին եթերին մէջ, ջրամամուռներու պէս, ընդ-  
սուզուած վճիռ ծովուն մէջ :

Այդ հեշտաբուռն երկրին մէջ, ուր երկնցած, թաց  
աչքերը իրարու կը միանան պարտէզէ պարտէզ և կը  
թուին շրջագայիլ իրանի մէջ՝ բարորանման հեղեղի մը  
հանգոյն, սէրը եղաւ քու կրքու զբաղումդ:

Ցորսամոլ, գեռասի աղջիկներ, հեշտանքէ և փառ-  
քէդ լրջացած, վարդենիներէ կազմուած պատերուդ  
ստուերին ներքեւ՝ քսովդ կը տարածուէին. և զու՛, երկ-  
չոս թեւերու մէջ կը հատցնէիր մելամաղձուութիւնը  
անոնց, որոնց հոգին աշխարհը կը պարունակէ և որ  
ինքվինքնին կ'սպառեն անդադար, առանց կարենալ  
բան մը ստանալու այլեւու:

Իբր թէ երաժշտութիւնը ծնած ըլլար նոյնիսկ ա-

ուրիկաներու կատարելութենէն, կապոյտը, լուռութիւնը,  
երազը կը թուին չորջդ գոյացնել անջնջելի սուզինամի-  
ներ, նիհավենեներ, մելօտիներ . . . :

Այսպէս կը վայելէիր խաղաղ ծերութիւնդ:  
Բայց, ով Սատափ, կ'ուզեմ մասնաւորապէս յիշել  
ձէլալ-էտ-Տինի տարեշրջանին այն օրը ուր արհամար-  
հեցիր պարտէզիդ վարդերը և ամչցուցիր բարեկամդ իր  
հակումին համար զոր ցոյց կուտար անոնց խուսափող  
գեղին, ի սէր անոր որ բնաւ չը կորնչիր:

Այդ օր գրեցիր Կիւլիսրանի առաջին էջերը:  
Սիրեցիր յաւելանականութիւնը, բոլոր բանաս-  
տեղծներու պէս, բայց ոչ թէ հոչակի ունայն փափաքով,  
այլ որովհետեւ փառասիրութիւնը աւելի երկայն սէր մէ :  
Յոյն խմաստասէր մը կ'ըսէր «Մեծ պատիւներ պէտք են  
մեծ քաջութիւններու» — կ'ենթագրեմ որ պատիւներ  
ըսելով կը հասկնար մարդկայն դուրդուրանքի անդադ-  
րում տուրքը, հարկը :

Սատափ. Զանքերդ ստացան իրենց յաւերժական  
վարձքը: Նուիրական պատմութիւններուդ չնորհիւ, միշտ  
համբոյրներ պիտի տաս թարմ յաւերժահարսին որուն  
զէմքը և թեւերը մեղ կտակեցիր: Պիտի չափաւորես բուռն  
սիրահարին անհամբերութիւնը, պիտի քաջալերես երկ-  
չոսը, պիտի այպանես ագահը, պիտի մխիթարես նախան-  
ձուը, գմբազը, հոգեւարը. վերջապէս, տառապետ  
տիեզերքին պիտի վերագարձնես միացած երգիդ խա-  
ղաղութիւնը, նուշագիր խարտոցներէ յղկուած սաֆիրի  
նման :

Ներկայ նօթերը պատրաստելու առիմով, վերա-  
կարգացի Կիւլիսրանը. քանի՞երորդ անգամ. այնքան  
անգամ որքան վարդեր հոսուացիր կեանքիս մէջ: Ո՞հ,  
թիւը մը հարցնէք: Իմին յիշատակ վարդերս կուլան

կ'ողբան, թառամեցան, մինչ Սատարինները յաւէտ կը խայտան, իրենց մշտարաց կոկոններուն քնքոյշ հակումովը, վէտպէտումովը բաներ մը կը փափան զոր չեմ հասկնար, չեմ զդար այլեւս, որովհետեւ ընթերցողներուս պէս երիտասարդ չեմ...:

\*

\*\*

Մինչ այս տողերը կը գրիմ, աշնան աղմիալից և փոշելի օրերը սկսան: Բնութիւնը կը խանգարէ տերեւները և կը չորցնէ ծաղիկները: Ինձի կը թուի որ, օզն բիւրեղեայ կապոյտին մէջ, ամրան մեծ թեւարադխումը կը հեռանայ: Տակաւ լուսթիւնը սիստի սարածուի ուր քիչ առաջ կեանքը կը տիրտապետէր:

Տրտմութիւնը, զոր կուտայ կիւլիսրանի պէս գրքի, մը բնթերցումը, աւելի ուժդորէն կ'զգամ, ժամանակի բեկումին և բնութեան հոգեւարքի այս շրջանին:

Արդարեւ, երեւակայտթիւնը յաւէտ կը բուրումնաւետուի իրանի սպիտակ միխաճներովը, որոնք կը ծաղկին կապտանման ծաղկամաններու մէջ՝ իսպահանի տան մը պղտիկ պաւքօնին վրայ: Բայց, դուն, ապաստանաւրանս և միխթարութիւնս ևս, զործունեայ և վայրի աշուն, որ կը նմանիս կեանքի միջօրէին: Որովհետեւ, բոլոր այս կողմապւաներէն, հովի բոլոր ողբերէն, բոլոր կոսրած տերեւներէն, ինկած պառւզներէն, — ո՞վ հպարտաշուն: — ինձի կը թուի որ կը սպատրաստես քնարերգական խարսյկ մը, որուն վրայ կը խոյանաս խարուած, կրքոտ, հպարտ և քաջ, մինչև ամպերը նետելու համար ինչ որ կը պատրաստէ կեանքի արժէքը և ինչ որ կեանքէն պիտի մնայ, այսինքն բոցը և ծուփը:

\*

\*\*

Արգեօք կրցա՞յ պատկերացնել, երեւակայել և ըստ արժանւոյն ձեղ ներկայացնել Բանաստեղծ Սատարին:

Աւա՛ղ, ոչ: Կիւլիսրանէն, Պոսրանէն քաղուած ծաղկեւ փունջները — որոնք կը զարդարեն, կը պաշտպանեն տըկար և գալկահար բառերս — երբոր հոսութափաք, դիւրաւ պիտի հասկնաք գագանիքը, պատճառը անյաջողութեանո՛ զինքը բացատրելու ձիգերուս և կերպերուս մէջ, և իր զերբնակեան, հմայիչ ոյժը՝ բանաստեղծութեան, փորձառական փիլիսոփայութեան և սիրահարական բարդ խնդիրներու մէջ:

### Մ Ա Խ Ա Զ Մ Զ Ս Ո Ս Ե





# ՍԱՍԻ Ա Տ Ի Ւ ԿԻՒԼԻՄԱՆԵՆ ԵՒ ՊՈՍԹԱՆԵՆ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

## ՅԱՌԱԶԱԲԱՆ

Երկրպագենք յաւիտենական և ամենակարող Աստուծոյ, որովհետեւ աղօթքը և պաշտամունքը մարդը կը մօտեցնեն Տիրոջ, և երախտագիտութիւնը զոր կը յայտնէ, զինքը նոր բարիքներու արժանի կ'ընէ:

Խնչպէս բացատրել պարտքը՝ զոր ունինք Աստուծոյց Տէրը բոլոր մարդերաւ վրայ կը տեղացնէ իր բարութեան անձրեւը: Նա արդար է ամբաստանեալին համար: Գիտուններու կը բաշխէ մնունդ մը՝ իրենց աշխատութեանց հետ համեմատական:

Առուռան հովին հրամայած է ցնցել ծաղիներ բացած ծառերը և մարզպետնի կանանչութեան վրայ տարածել կոկոններու գորդ մը: Ամրան ամպերուն հրամայած է ջուրի փոխուիլ և մնուցանել բոյմերու դիւրաբեկ արմատները: Կանաչ շրջազգեստով զարդարած է ծառերը, և ամեն տարի, գարունին, զանոնք կը ժապաւինէ կոկոններով՝ ծնունդը տօնելու:

Ո՞վ եղբայրս, եթէ ամպերը, հովերը, արեւը լուսինը և բոլոր համաստեղութիւնները կը շարժին, ասոնք տեղի կունենան որպէսզի խորհրդածես հացի կտորին վրայ զոր կ'ուտես: Աստղերը կը գործադրեն Աստուծոյ հրամանները... Ուստի, զու եւս պարտիս հնազանդիլ Քայնժամ պիտի երգէի.

«Եղբայրս հասած է կատարելութեան գերագոյն աստիճանին, իր զեզեցկութիւնը կը լուսավառէ գգուռող գլշերը: Թող օրհնեալ ըլլայ իր սերտնդը:»

Խոստովանինք որ, խեղճ պաշտամունք մը կը մատուցանինք Տիրոջ: Զինքը չենք պաշտար ըստ արժանույն և երբ կը փորձենք նկարագրել իր փայլին շողուղումը, կ'ստիպուինք ընդունիլ որ իր փայլը մեզ կը կուրցնէ:

Եթէ մէկը ինէ խնդրէր իրեն խօսիլ Աստուծոյ վըրայ, պիտի պատասխանէի. «Ո՞նչպէս խօսիլ էակի մը մասին որ լոկ լսյս է: Ի՞նչպէս նկարել լոյսը: Սիրահարները իրենց սէրին զսներն են և մահամերձ սիրահարները այլեւս պոռալու ոյժ չունին:

Ո՞վ Տէր, յորմէխվեր, հաճեցար ակնարկդ վրաս գընել, գործերս արեւով ողողուեցան: Եթէ զերի մը բոլոր պակասութիւններն ալ ունենայ, մոլութիւնը՝ զոր Սուլթանը կը վաւերացնէ, առաքինութիւնն կը լինի:

Օր մը, բաղնիքին մէջ գտայ անուշանոս կաւի կըտոր մը, զորս սիրուհիս ձգած էր:

— Միսք կամ մոխրագոյն ամպէր ես, ըսի իրեն, հոտդ զիս կը մարեցնէ:

— Ես անարժէք կաւ մէի, պատասխանեց, բայց, ատեն մը վարդին հետ բնակեցայ և օգտուեցայ ընկերիս արժանիքներէն, առանց իրեն միշտ հասարակ կաւ մը պիտի լինէի:

\* \* \*

## ՎԱՐԴԻ ԶՈՒՐԸ

Ծերուկ մը կը տառապէր հոգեւարքի մէջ և պառաւ մը զինքը կը շփէր վարդի ջուրով: Միթէ ցաւալի չէր ասիկա: Մինչ այնքան սիրահարներ խնայողութիւն կ'ընեն իրենց մնունդին՝ կարենալ վարդի ջուր գնելու, որ պիտի բուրումնաւետէր իրենց սիրեցեալին ծիծերը:»

## ԱՂԱՀՆԻՍԵՐԸ

Այդ առառ, Պազտափի մէկ պարտէղին մէջ, Կրակու աղաւնիներ՝ սիրահարական և ողբալից բաներ մը կ'երգէին երխուսարդ զարոնին. բարեկամուհիս զլուխը կարծքին յենած, ըստ.

— Հոգիս երջանիւթենէ ծանրացած է, պտուղներէ բնուաւորւած ճիւղի մը նման, բայց մտիկ ըրէ սա աղաւնիներուն տիտոր երգը. Օրդեօք կանխագուշակութին մէ այս թէ՝ օր մը պիտի բաժնուինք:

Ինչո՞ւ մոռածել վարդին վաղանցիկ գեղեցկութեաւնը վրայ զինքը հոտուելու ատեն: Վարդին անուշահուտութեանը յիշատակը պահէ և դիւրաւ պիտի մոռնաս որ ան օր մը պիտի թառամի:



## ՀԱՄԵՍԱՒԹԻՒՆ

Կ'ամչնա՞ս որ թշուառ մեմ քովդ ինկեր, գնա՞ պարտէղդ վարդը տես փուշին ընկեր:



## ՍԻՐՈՅ ՈՒԽՏԸ

Վերջին շունչս հոգեւարքի քու կարօսովդ թող մարի Այն յոյսով թող հողի տա՞ւ ու հողակայտիդ հողն ըլլամ, Դատաստանի առաւօտուն գլուխս հողէն բարձրացնեմ Ու մինակ քեզ թող փնտում, մինակ քու խօսքդ ընեմ Դրախտի նեկտարէն չը խմեմ, հուրիի սագիի ձեռքէն Ինծի ինչո՞ւ է պէտք՝ խմած թէ որ ըլլամ տեսքէդ:



## ՄՆԱՔ-ԲԱՐՈՎԸ

Այն տարին որ տեսաւ Սուլթան Քազրէմի հաշտութիւնը Քիթա թագաւորին հետ, զիշեր մը մտայ Գա-

մասկոսի գլխաւոր մէկ մզկիթին մէջ, ուր հիմնալի գեղեցկութեամբ աղջիկ մը նշմարեցի:

Այս պաշտելի պարմանի աղջիկը կ'ուսումնասիրէր Առու-Ել-Բառիմ Մահմուտի քերականութիւնը և կը կրոկնէր. «Զեյս զարկան Օմարին, սուրովելին Օմարն է.

Իրեն ըսի. —

— Ո՞վ իմ վարդո. Քազրէմ և Քիթա թագաւորը խաղաղաթիւն կնքեցին. Զէտի և Օմարի վէճը դեռ պիտի տեւէ:

Ինդաց և հարցուց թէ ո՞ւր ծնած եմ:

— Ծնած, ևմ Շիրազ, պատասխանեցի, քու քոյր վարդերուդ քաղաքը:

— Սատարին գործերը կը ճանչնա՞ս, յարեց, և կը Ռուս անոնցմէ ինծի արտասանել կտորներ:

Եւ ոկտայ. —

— Զգուելի քերականագէտ մը զիս կը հալածէ. Կը նմանիմ Զէյտին որ կը վիճի Օմարին հետ, ևս թէև հագուստիս մէջ գեղեցկօրէն ծածկուած եմ, այս գեղեցիկ աղջիկը չը հածիր խակ ինծի նայիլ: Ո՞վ դինովեցուցիչ վարդ, որ զիս կը բռնես բաժակիդ մէջ, ևս լոկ Քեզ կը դիմեմ և դռն լոկ զրքիդ վրայ կը մտածես:

Ցաշորդ առառ, կարսանէն մէկը աղջկան ըստաւ.

— Երէկ քեզի հետ խօսող օտարը բռն ինքն Սատարին էր:

Տեսայ որ վազելով կուզար. թեւերուս մէջ նետուեցաւ և մօտալուտ մեկնումիա պատճառաւ տիսրեցաւ.

— Ինչո՞ւ համար ձգեցիր որ անդիտանամ ո՞վ ըլլալ, ըստաւ:

Պատասխանեցի.

— Քու առջեւդ չէի կրնար պոռալ, «Ես գոյութիւն ունիմ»:

Նէ շարունակեց.

— Օրդեօք կարելի չէր որ քանի մը օր անցնէիր

մեր մէջ . պիտի դաստիարակէիր մեղ , պիտի դիանայինք քեզ վարձատրել այն պատիւին համար դոր մեղ պիտի ընէիր :

— Չեմ կրնար , պատասխանեցի . և պիտի հասկնաս թէ ինչո՞ւ : Օր մը լերան վրայ տեսայ դիտուն մը որ կը գոհանար ժայռի մը խոռոչին մէջ ապրելով . իրեն ըսի որ «ինչո՞ւ քաղաք չես դար , ուր պիտի մոռնայիր թշուառութիւնդ» : Պատասխանեց ինծիր . «Հո՛դ շատ զեղեցիկ և երիտասարդ աղջիկներ կան : Պարտիս գիտնալ որ փեղին ալ կը սահման վարդերու վրայ» :

Այս երիտասարդ աղջկան շրթունքները համբուրեցի և մեկնեցայ :

Ինչո՞ւ համբուրել բարեկամուհին շրթունքը բաժնուելէ առաջ . ինձորը պարտի մնաք-բարով ըսել շատ մը ինձորներու , քանի որ իր այտը այնքան կարմիր է :

\* \* \*

ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆԸ՝ ՄՆԵՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է

### ԱՆՁՐԵՒԻ ԿԱԹԻԼԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Գարնանային ամպէն անձրեւի կաթիլ մը ինկաւ , և ծովուն ընդարձակ տարածութիւնը տեսնելով ամչցաւ : Ինքնիրենը կը մտածէր «ծովը ո՞ւր , ևս ո՞ւր : Ստոր հետ բաղդատմամբ , փճացած եմ» :

Մինչ ինքզինքը՝ այսպէս արդահատանքով կը դիտէր , զինքը իր ծոցին մէջ առաւ սստրէ մը . իր զբնացքը հակատագրէն այնպէս մը ձեւաւորուեցաւ որ , անձրեւի կաթիլը , պատահարար եղաւ , հոչակաւոր արքայական մարգարիտ մը :

Անձրեւի կաթիլը բարձրացաւ , որովհետեւ խոնարհած էր : Մինչ կը զարնէր փճացումին դուռը , իր գոյութիւնը մշտնջենաւորեց :

\* \* \*

### ՍՈՒԼԹԱՆ ՊԱՅԱԶԻՑԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Օր մը , երբ Պայազիտ բաղնիքէն կը դառնար , մէկը , առանց ուզելու , իր գլխուն վրայ թափեց մոխիրներու աման մը : Իր քակուած փաթթոցովը դէմքը և ձեռքերը երախտագիտօրէն շինով ըստա :

«Ես իրաւամբ արժանի եռ՝ զժոխքի կրակներուն , ինչո՞ւ բարկանամ քանի մը կտոր մոխիրներու համար» :

\* \*

### ՆՐԲԱՄՏՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏԾԸ

#### ԽՈՒԼ ԶԵՒՍՆՍԼՈՒ ԻՄՍՍՈՒԹԻՒՆԸ

Շէխս Հաթիմի խուլ ըլլալը կը հերքուի շատ մը զըրողներէ : Առառու մը , իր ուշաղրութիւնը դրաւեց բրգվիւնը ճանձի մը , որ սարդին ցանցին մէջ ինկած էր : Հաթիմ պոռաց . «ո՛վ դուն , որ ագահութեանդ պատճառաւ կաշկանդուեցար , համբերէ» : Ուր որ քալոզ խայծղան մը կը գտնուի , որսորդը և թակարդը մօտ են այդ տեղին» :

Իր աշակերտներէն մին դիտել տուաւ . «տարօրինակ է որ կարենաս լսել ճանձի մը բզզիւնը , որ հազիւ կը համնի մեր ականչներուն : Այլեւս , կարելի չէ քեզ խուլ կոչել» :

«Եէյիը պատասխանեց . «լաւագոյն է խուլ ըլլալ քան պարապ խօսքեր մտիկ ընել : Հետս մտերմօրէն տեսակցողներ հակամէտ են յանցանքներս ծածկելու և առաքինութիւններս գովելու : Այսպէսով ինծի օգուտ մը չեն ընծայեր : Խուլ կը ձեւանամ որպէս զի ինքզինքը խնայեմ իրենց չողոքորթութիւններէն : Երբ համոզուին կեղծ հիւանդութեանս , ազատորէն պիտի խօսին ինչ որ ունիմ լաւ և գէշ : Այսպէս , յանցանքներուս յիշուելէն վշտանալով , պիտի զգուշանամ չարիք գործելէ» :

Գովեստի չուանով ջրհորի մէջ մի իջնար : Խուլ եղիք Հաթիմի պէս . ականջ զիր քեզ յանդիմանողներու բառերուն :

### ՀԱՄԱԿԵՐՊՈՂԻԹԻՒՆ ԲԱՂԴԻՆ

Երջանկոթիւնը կ'ստոցուի աստուածային չնորհքէ,  
ոչ թէ անձնական ուժէ և արժէքէ:

Եթէ երկինք չնորհէ բարիք, ու է կերպով կարելի  
չէ զայն ձեռք բերել:

Մրջիւնը իր տկարութեանը պատճառաւ չէ որ կը  
տառապի, վազրը իր ուժին ալգեցութեամբը չէ որ կը  
գերազանցէ:

Քանի որ ձեռքը երկինք չասնիր, իրրե անխուսա-  
փելի ընդունէ ինչ որ կը բերէ:

Եթէ ճակատագրուած է որ կեանքդ. երկար պիտի  
լինի, ոչ օձ և ոչ գաշոյն կրնան զսասել քեզ: Երբոր  
մահաւան որաշուած օրը հասնի, պիտի սպաննուիս դեղ-  
թափէ՝ իրրե թոյնէ:

### ՄԱՐԴՈՒՆ ԱՆՁՆՅՈՒԹԻՒՆԸ

#### ԲԺԻՇԿԸ ԵՒ ԳԻՒՂԱՑԻՆ

Գիւղացի մը չեր կրնար քնանալ կօղքին վրայ ցա-  
փ մը պատճառաւ: Զինքը քննող բժիշկը բաւ. «Այս  
ցառը յառաջ եկած է որթատունիի աերեւներ ուտելէ:  
Պիսի զարմանամ եթէ հիւանդը կարենայ այս գիշերը  
ողջ անցնել:

Սոյն գիշեր բժիշկը մնուաւ. ատկէց ի վեր 40 տա-  
րիներ անցան և գիւղացին դեռ կ'ապրի:

#### ԳԻՒՂԱՑԻՆ ԵՒ ԻՐ ԱԽԱՆԱԿԸ

Գիւղացի մը իր սատկած աւանակին գլուխը կա-  
խեց պարտէզին պատին վրայ, որպէսզի չար աչքերը  
հեռացնէ և պառուղները առատ լինին:

Իմաստուն մը որ այդ տեղէն կ'անցնէր զայս տե-  
սաւ և խնդաղով հարցուց. «Կը կարծես որ այս իր նը-

պատակին ծառայէ. աւանակը երբ ողջ էր, չէր կրնար  
ինքզինքը պաշտպանել հարուածներաւ զէմ և ակար ըլ-  
լալէն սատկած է»:

Հիւանդին վիճակը ինչպէս կրնայ գիտնալ բժիշկը,  
երբ անողնական, ինքը ևս պիտի մեռնի հիւանդութեան  
մէջ:

### ԲԱՂԴԻ ՊԱՏԿԵՐԱՅՆՈՂ ՎԱՃՄՈՒԹԻՒՆ

Աղքատի մը ձեռքէն զրամ մը ինկաւ ճամբռն վը-  
րայ: Ետա վնտուց զայն, բայց ի վիրչոյ գանելէ յուսա-  
հատ, վազ անցաւ:

Ուրիշ մը այդ կողմեր եկաւ և պատահաբար դը-  
րամը գտաւ:

Բարիքը և չարիքը նախասահմանուած են. Մեր ա-  
ռօրեայ բազրը՝ ոյժէ և ջանքէ կախում չունի: Որովհե-  
տե, յաճախ ուժովները և խելացիները ծայրայեղ կա-  
րուտոթեան մէջ կ'ինան:

#### ՏԷՐՎԻՇԸ ԵՒ ԻՐ ԿԻՆԸ

Տէրվիշ մը՝ իր ֆիզիքապէս պակաս կնոջ սա դի-  
տողութիւնը ըրաւ. «Քանի որ բազրը քեզ ազեղ շնած  
է, զէմքդ իւզով մի օծէր:»

Ո՞վ կրնայ բոնի կերպով տիրանալ բազրնն: Միթէ  
զօրաւոր զեղով կոյրին աչքը կը բացուի:

Հոռվիթ և Յունաստանի փիլիսոփաներէն և ոչ մին  
կրցաւ մեղր արտադրել փուշն:

Ապակիթ մը բիծը կը մաքրուի, բայց կարելի չէ ա-  
պակի շինել քարէն:

Ուռենիթ վրայ վարդ չի բումիր: Տաք բաղնիքնե-  
րը հապէչը սպիտակի չեն կրցած փոխել:

Քանի որ, ոչ ոք կրնայ բազրին աղեղներէն խու-  
սափիլ, համակերպութիւնն է միակ վահանը:

### ԱՆԴՐԻ ԵՒ ԹԱՌՈՒՅԻՆԻ

Անգղ մը թռուցիկին ըսաւ . «Ոչ ոք կրնայ ինծի  
չափ հեռուն տեսնել :»

«Թէրեւս» պատասխանեց թռուցիկը . «բայց , ին-  
չու անապատին մէջն չես կրնար տեսնել :»

Անգղը վար նայելով բացագանձեց . «Հեռուն , ցո-  
րենի հասկ մը կը նշմարեմ :»

Երկուքը մէկէն , զետին իջան : Անգղը երւ տարած-  
ուեցաւ ցորենի վրայ , թակարդի մէջ ինկաւ : Զէր զիտ-  
ցած որ , հատիկը ուտելու ասեն , բազզը վիճակը կոկոր-  
դէն պիտի խղզէր թակաւոյին մէջ :

Թռուցիկը դիմել առուաւ . «Ի՞նչ օգուաւ ունի հատի-  
կը տեսնել , երբ չես կրնար թշնամիիդ թակարդը դա-  
նազանել :»

Գերի բռնուած անգղը պատասխանեց . «զգուշու-  
թիւնը անզօր է ճակատագրին դէմ»:

Երբ յաւիտենականութեան հրովարտակները շար-  
ժումի մէջ զրուին , բազզը էն զօրաւոր աչքերը անգամ  
կը կուրցնէ :

Ովկիանոսի մէջ , ուր եզերքի զիծ չերեւար , լողա-  
ցողը ունայն ճիգեր կը թափէ :

### ՈՒՂՏԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻ

Ուզտի մը ձագուկը իր մօրը ըսաւ . — Ճամբորգու-  
թիւն մը ընելէ վերջը - քիչ մը հանդստացիր» — մայ-  
րը պատասխանեց — «Եթէ երասանակները ձեռքս լինէին  
երեք պիտի չմտնէի ուղարկու մէջ՝ բռո մը շալկած :

Կեանքի նաւուն զեկավարը բաղդն է , հոգ չէ թէ ,  
սեպականատէրը անձնատուր եզած լինի :

Ով Սաատի , ունէ մարդէ օգնութիւն մի սպասէր .  
միակ տուիչը Սասուածն է ; Եթէ իրեն երկրագեան , քե-  
զի կը բաւէ իր զթութեան դուռը ; Եթէ քեզի անդին  
քշէ , ոչ ոք կրնայ զործդ դիմուացնել ; Եթէ քեզի դան մը  
կրել տայ , գլուխդ վեր բարձրացուր եթէ ոչ , ծուէ գը-  
լուխդ յուսանատութեան մէջ :

### ԳՐԴՅՈՒԱՅ ԳՈՐԴԻ

Տէրվիչ մը , որ զրամի պէտք ունէր , գորդ մը գող-  
ցաւ իր բարեկամներէն մէկուն տունէն Դատաւորը ան-  
գըթօրէն հրամայեց որ ձեռքերը կտրեն : Գորդին տէրը  
ի նպաստ տէրվիչին միջամտեց .

— Այս առարկան իրեն կը ձգեմ :

— Դատաւորը պատասխանեց որ , օրէնքը օրէնք է ;  
Տէրվիչը խօսեցաւ .

— Եատ լաւ . բայց երբ որ բարենպատակ կտակէ  
յառաջ եկած զրամ գողցուի , մարդուն ձեռքը չեն կըտ-  
րել : Տէրվիչներու պատկանող ամէն բան՝ բարենպատակ  
կտակ է :

Դատաւորը յանցաւորին ներեց , սակայն դիտել  
տուաւ .

— Միթէ աշխարհ միեւնոյն ընդարձակ աշխարհը . չէ  
չէիր կրնար ուրիշ տեղէ մը գողնալ քան թէ բարեկամ-  
ներէդ միուն տանէն :

— Ո՞վ Տէր , պատասխանեց տէրվիչը , չէ՞ս լսած  
արտասանումը հետեւեալ վճարին . «Եախ , աչքերդ բա-  
րեկամիդ տանը զարձուը , և բնաւ մի զարնէր թշնա-  
միթիդ դաւոր» :

### Տ Գ Լ Տ Բ

Մարդ մը որ ագէտ էր , աչքի հիւանդութիւն մը  
տնեցաւ : Անասնաբայժի մը քով վազեց և անոր ըսաւ .

— Ինծի գեղ մը առւր :

Անասնաբայժը իր աչքին կաթեցուց այն հեղուկ դե-  
ղէն զոր կը գործածէր կենդանիներու աչքերուն համար  
և մեր տգէտը կորցաւ :

Խնդիրը քատրին ներկայացուցին որ ըսաւ .

— Պէտք չէ որ անասնաբայժը տու զանք վճարէ . Ե-  
թէ այս հիւանդը աւանակ չըլլար իրեն պիտի չդիմէր :

Ուշիմ մարդը յիմարին չլսուահիր դժուարին աշխատութիւնները Փոխաթ չինովը թէև գիտէ հիսուի, բայց զի՞նքը չեն առաջնորդեր մետաքսեղիններուն դործատուն մը :

### ՍԻՐԱՆԱՐ ՏԵՐՎԻՆՔԻ

Խելքը փախցուցած տէրվիչ մը սկսաւ հետապնդել երիտասարդ աղջիկ մը, որ վասնդաւոր վարժմաւնք մը ունէր :

Այս տէրվիչին բարեկամները իրեն շատ խրատներ տուին :

Ումանք քանիցոյ կ'ըսէին . — «Հրաժարէ այս երիտասարդ աղջիկն: Մատճէ որ շատ մը հասարակ մարդիկ ուրիշներ, որոնք քու արժանիքներդ ունէին, դեւիները եղած են միեւնոյն փախաքին որ քեզի կ'այրէ:»

Տէրվիչը հառաջեց և ըսաւ . —

— Ավ բարեկամներս, ձեր խրատները ի՞նչ ընկամ: Ուրիշն աւելի լաւ զիտեմ ինչ որ սիրեցեալիս հաճոյ է: Յիմարութիւն է ինչպինքը զրիել՝ շոյելէ և սիրելէ աչքերը զեռատի աղջկան մը, սա կասկածով որ մարդ կրնայ վերջն տաստամիլ: Նետեր կրնան ականջ՝ ներուս սուլել և գաշոյնները կրնան մարմինս կտոր կը տոր ընել. եթէ բազով ունենայի սիրեցեալիս շրջադրես տը բանելու, նորէն չնորհակալ պիտի լինէի Սստուծոյ:

Եթէ ձախողիմ, պիտի երթամ մեռնիլ իր դուռին սեմին վրայ, յայսմիկներու բուրութներուն մէջ:

Այս յիմարին բարեկամները որոշեցին զի՞նքը կապել պնդօրէն: Սակայն ձեռք առնուած այս միջոցն առ անօդուա եղաւ:

Տէրվիչին սիրածը Սուլթանին աղջիկն էր, որուն ըսին:

— Արժէքաւոր երիտասարդ մը շարունակ կը կենայ պատուհաններդ դիտելու, հիանալի ճառեր կ'արտա-

սանէ. բայց մենք կը մտածենք որ՝ սէրը սրտին և յիմարութիւնը գլխուն մէջ է, որովհետեւ յիմար կ'երեւայ..

Դեռատի աղջիկը հասկցաւ որ այդ մարդը զի՞նքը կը սիրէ և յառաջացաւ դէպի իրեն: Տէրվիչը՝ երբոր զի՞նքը տեսաւ: սկսաւ հեծկլտալ և պոռալ,

— Հիմայ տոջեւս է այն որ զիս սպաննեց, թերեւս իր սիրտը գթայ:

Սուլթանին աղջիկը սկսաւ միմիթարել և շոյել դրժաղդը:

— Ո՞ր տեղացի ես, անունդ ի՞նչ է և ի՞նչ արհեստ գիտես, կը հարցնէր իրեն, մեղրանման ձայնով մը.

Տէրվիչը անշարժ սիրոյ ովկէանոսին յատակը՝ բառ մը իսկ շարտասանեց:

Քօանի եօրը մասերը երէ գոյ ալ գիտնաս, երբոր սէրը եեղ խոդի, ալիֆ, պէ, թէ արտասանելու անկարող կ'ըլլաս:

Սուլթանին աղջիկը մրմռաց.

— Ինչո՞ւ չես խօսիր. տէրվիչները կը սիրեմ և իրենց գերին եմ:

Յայնժամ երիտասարդ տէրվիչը դուրս ելաւ սիրոյ ովկէանոսին աղմկալից ալիքներէն և ըսաւ.

— Զարմանալի է որ զեռ ապրիմ, զարմանալի է որ կարենամ խօսիլ, երբ զիս կը դիտես:

Մեծ հառաջ մը հանեց և իր հոգին գնաց բռւրումնաւետել դրախտին պարտէզները:

\*\*\*

### ՎԱՐԴԵՐՈՒ ԱՆՈՒՇԱՀՈՑՈՒԹԻՒՆԸ

Իմաստուն մը, խոր մտածութերու մէջ ընկղմած էր. երբ իր անրջխոհանքէն ելաւ, ընկերներէն մին կատակարանելով ըսաւ.

— Ի՞նչ կը բերես մեզի այն գեղեցիկ պարտէզէն, ուր կը պտտէիր:

իմաստանը պատուիսնանեց .  
— Արոշած էի՝ վարդերով լեցնել հաղուստիս քը-  
զանցքը և զանոնք ձեզ բաժնել . բայց վարդերու անու-  
շահոստթիւնը զիս այնչափ զիսավուց որ հաղուստիս քը-  
զանցքը ձեռքէս փրթաւ . . .  
Ո՞վ սփառակ թիթեսնիկն սորվէ թէ , ինչպէս պէտք  
է սփրել : Սէրէն այրուած հողին կը փէ լսին :

\* \* \*

## ԴԱՌՆԱՅԱԾ ԿԱՐԻՁԲԸ

Կը հարցնեն կարիճի մը թէ՝  
— Զմեռը ինչո՞ւ դուրս չես այնէթ ու զելլոց  
Պատուիսանեց  
— Ամսար ինձի ի՞նչ յարգանք ցոյց կուտան որպէս  
զի ձմեռն ալ ելնեմ :

\* \* \*

## ԳԵՐԱԴԱՐՉԵՐ

Երկար ճամբորդութենէ մը վերադաճիս , ւզեցի վե-  
րատեսնել այն երխասարդ աղջիկը զոր անդայտելի  
սիրով մը սիրած էի : Ինչո՞ւ չի մտարերեցի իմաստանի  
մը խօսքը . «Զմեռը , ծառի մը ճիւղերը աղաւնի մը քիչ  
հրապուրիչ ապաստան կ'ընծայեն : Հայելիիդ դաղախարը  
չօչափէ՝ հրաւիրիէ առաջ երխասարդ աղջիկ մը գալ  
պառկելու թեւերուզ մէջ» :

Այս զեռատի տղիկը ինձի նայեցաւ և աչքերը իջե-  
ցուց : Մոր չուրջ , ըլուրեղեայ օդին մէջ , գարունէն զի-  
նովցած մեղսներ՝ զարդարուն պար կը բռնէին :

Յարմար չի դատեցի իրեն ըսել որ , իր տարիքը ւ-  
նէի , բայց միշտ բնակարանիս պարաէզին մէջ չի մը-  
նացած :

Նաւերը , զիս երկար ատեն փոթորկալից ծովե-  
րու վրայ պատց ոցին , հեռաւոր , անապատներու

աւագներուն մէջ պառկած խոկացի անծանօթ աստղերը :  
Եւ ահուելի Մէշատէն աւելի կծու հողմեր այս խոր-  
շոմները քանդակացին գէմքիս վրայ , սակայն երէկուան  
վարդը միշտ վարդ է :

Խաղողները , զորս հաւաքեցի , ուրախութեան կամ  
վշտի մէջ , ուրիշներ տակից պիտի շինեն թանկարին գի-  
նի մը . բայց թողլ տուր ինձի՝ մատուցանել քեզի այս  
ողկոյզը , ո՞վ աչքերը վառ դեռատի աղջիկ :

Սսիկա մտածեցի , բայց չի համարձակեցայ զայն ի-  
րեն ըսել . որովհետեւ նոր յիշած էի իմաստանին խօսքը :

\* \* \*

## ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ազգեցիկ մարդ մը զաւակ մը կըրսնցուց , զոր խը-  
նամքով դասախարակած էր : Երբ իրեն հարցուցին որ ի՞նչ  
արձանագրութիւն պէտք է զնել դամբանին վրայ , հե-  
տեւեալ ձեւը շարուպպեց .

«Սիրտս հաճոյքէ կը խայտար , ամէն անդամ որ գա-  
րունը կը ծաղկեցնէր պարտէզին ծառերը :

«Ո՞վ անցորդ , գարնան՝ յաճախ եկուր ինձի ընկերա-  
նալ , և աշերդ պիտի զովանան դիտելով կանաչութիւ-  
նը՝ փոշիէս արտադրուած» :

\* \* \*

## ՍԻՐԱՀԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՔԸ

Ուսուցիչ մը որ կը դասախարակէր յոյժ գեղեցիկ աղ-  
ջիկ մը , սիրահարած էր իր աշակերտին , որուն կ'ըսէր  
շարունակ .

— Ո՞վ դրախտի հուրիներու քոյրը մտածումս այն-  
քան կը զրաւես որ , չեմ գիտեր գոյութիւն ունենալ : Աչ-  
քերս չեմ կրնար արգիլել քեզ դիտելէ . նոյնիսկ ինձի  
գէմ արձակուած սլաքները չեմ դիտեր :

Օր մը աղջիկը ըսաւ իր ուսուցիչին .

— Խնդրեմ այնքան եռանդ դիր զիս դաստիարակելու, ոչքան խանդ կը դնես զիս փայփայելու : Եւ երբ նշմարես որ թերութիւններ ունիմ, զանոնք ինծի ցոյց տուր :

— Զայն ուրիշի հարցուր, պատասխանեց ուսուցիչը, որովհետև ես լոկ արժանիքներդ դիտեմ:

Եթէ մէկ արժանիք և 70 պակասութիւն ունենաս, սիրահարդ լոկ լաւ յատկութիւնդ կը տեսնէ :

\* \* \*

### ՓԱ.ՓԱ.ՔԸ ԵՒ ՅԱԳԵՑՈՒՄԸ

Մարդ մը որ շատոնց ի վեր իր բարեկամուհին տեսած չէր, երբ տեսաւ ըստ իրեն.

— Ո՞ւր էլիր. քեզ փափաքեցայ.

Նէ պատասխանեց.

— Փափաքը աւելի կ'արժէ քան յագեցումը:

— Ուշ եկար, ո՛վ արբեցած գեղեցկութիւն! պոռաց նա. վստահարար, չպիտի թողում շրջազգեստիդ քղանցքը Դեռատի կին մը որ բարեկամուհիներու հետ կուգայ բարեկամին քովը, լոկ վնաս կրնայ պատճառել. Պիտի նախանձի կամ պիտի նախանձուի :

Դու ըսիր ինծի, ո՛վ Սաատի, թէ ես լապտերն եմ որ կը լուսաւորէ. միթէ յանցաւոր եմ, եթէ թիթեռնիւ կը այրի բոցիս մէջ :

\* \* \*

### ԱԻԱՆԱԿԻՆ ԲԵՌԸ

Հարուստի զաւակ մը տեսայ, որ իր հօրը գերեզմանին վրայ նստած էր. քիչ մը անդին աղքատի զաւակ մը եւս իր հօրը գերեզմանին վրայ նստած էր: Հարուստին զաւակը ըստ աղքատի զաւակին:

— Հօրս դամբանը թանկագին քարերէ շինուած է, և իր տապանաղիրը ոսկեզօծ է: Մէջը բերուզէ և բիւ-

պիէ քարեր անցուած են: Քու հօրդ գերեզմանը որքան խեղճ է! աղիւսէ շինուած է և վրան քիչ մը հող սփուած են, Աղքատին զաւակը մտիկ ըրաւ և յետոյ պատասխանեց :

— Լոռութիւն! որովհետև վաղը, Յարութեան ատեն, իմինս դրախտ հասած պիտի ըլլայ, մինչ քու հայրդ գեռ ժամանակ պիտի չունենայ վերցնելու մարմարը որ զինքը կը ճնչէ, ամէնքս գիտենք որ աղքատները կը մեռնին լոկ հանգիստը ճանչնալու համար :

Աւանակին բեռը որքան թեթև ըլլայ այնքան դիւրաւ կը քալէ:

Աղքատը ճկունօրէն կը հասնի մահուան դուռը, մինչ հարուստը, ծոյլը, եսասէրը կը քաշկուտուին :

Աղատագրուած գերին աւելի կ'արժէ քան գերի եղած թաղաւոր մը, էմիր մը :

\* \* \*

### ՏԱՐՈՐԻՆԱԿ ՄԱՀԱՄԵՐՁ ՄԸ

Երեկոյ մը, Դամասկոսի գլխաւոր մզկիթին մէջ վիճաբանութիւն մ'ունեցայ բազում գիտուններու հետ: Այդ միջոցին, յանկարծ, երիտասարդ մը ներս մտաւ և հարցուց .

— Ձեր մէջ պարեկերէն հասկցող կա՞յ:

Զիս ցոյց տուին և ըսիր:

— Ի՞նչ է խնդիրը, ի՞նչ կայ որ:

Երիտասարդը յարեց:

— 152 տարեկան ծերուկ մը հոգեւարք է և պարակերէն բառեր կ'արտասանէ, զորս չենք հասկնար: Եթէ հաճիս գալ, առատօրէն պիտի վարձատրենք քեզի: Հաւանական է որ պիտի ուզէ իր կտակը պատրաստել:

Երբ մահամերձին մնարը հասայ, կը հառաչէր և կ'ըմէր:

— Կ'ուզէի կարենալ քանի մը վայրկեան եւս ապ-

րիլ Աւա՛զ, այլեւս դժուարաւ կը չնկեմ. ո՞վ վշտերս՝ կեանքի հաճոյից սեղանէն հազիւ քանի մը կաթիլ խմեցի և ձայն մը պոռաց. «Ալ կը բաւէ»:

Ծերուկին ըսի.

= Հիմա ի՞նչպէս ես. «Բեզի ի՞նչ պատասխանեմ» կակալեց.

Գիտէք, մարդ որքան կը նեղուի, երբ իր մէկ ակռան քաշեն, ենթադրեցէ՞ք ուրեմն քաշելիք տառապանչքը երբ հոգին պիտի ելնէ իր սիրեցեալ մարմինէն:

Հետեւեալ իմաստով խօսեցայ մահա մերձին.

— Մահուան վրայ մի մտածե՛ր, երկիւզի առջետեղի մի տար. որովհետեւ իիլիսովիաները ըսած են, և երբ որ առողջ ես մի՛ ջանար գիտնալու թէ հոգիդ անմահ է. և երբ սարսափելի հիւանդութիւն մ'ունենաս, բնաւ մի հուտառար մահուան. — Պա՛պա, եթէ հրամայես բժիշկ մը կանչենք որ քեզ թեթեւցնէ:

— Ո. . . չ մրմուաց հիւանդը և մեռաւ:

Մարդիկ կը զուարձանան, իրենց բնակարանին ձակատը զարդարելով գեղեցիկ պատկերներով, մինչ տուներնին կործանած է ի հիմանէ:

ՀԱՅ

### ՍԻՐՈՅ ՇՆՈՐՀՔԻ

Սուլթանին աղջիկը կը դիտէր անցնիլը երիտասարդ մարդու մը և կնոջ որ իրարու մէջքէն կը բո՞սէին:

Կը նմանէին երկու նոճիներու, զսրս վարդենի մը իրարու պիտի կապէր — նէ ըսաւ.

— Տեսէք, ինչպէս կ'երերան! մարդ կը կարծէ որ տօնէ մը կ'ելլեն, ուր հատած են Պարսկարտանի լուռագոյն զինիները:

Սնունց խմած գինին լոկ Պարսկարտանի մէջ կը գըտնուի. Զայն յաճախ ճաշակեցի Պաղտատի, Դամտակոսի և Մողրէպի արմաւենիներուն ներքե, և երբ կ'երերացի պատճառը միշտ երջանկութիւնը չէր:

### Յ Ա Ն Ց Ա Ն Ք Ք

Երիտասարդ մը և գետատի աղջիկ մը ահաւասին մէջ կը պատէին:

Երբ նստան, աղջիկը մացաւին մէջէն նշմորեց մարդ մը որ իրքստ հարուցներ կը խրկէր իրեն։ Սիրահորական լավիրշ ձեւեր կ'ընէր և ինքզինքը մնոցաւ գերագոյն անյարձարութիւնը բնելու աստիճան։

Երիտասարդ աղջիկը իր բարեկամին ըսաւ.

— Լաւ կը հասկնամ՝ այս անծանօթին ինէ ուզածը ուժով ես, գնա՞ զինքը պատժելու։

Երիտասարդը սրիկային վրայ յարձակեցաւ և հարուածներ տեղացուց։

Անոյշ լուսթիւնը վերսկասւ անստառին մէջ։

Յաջորդ օրը, մինչ երկու սիրահարները գետ իրարու փաթթուած էին իրենց նեշանենեակին մէջ. զրան մէջ աղմուկ լսուեցաւ և օտ սրական մը ներկայացաւ, որ վեցաւ. «Պաշտօն ունիմ հաստատելու ձեր յաւագաւոր վիճակի մէջ գանհսելիը»։

Հազիւ թէ այս բառերը արտաստանած էր, երիտասարդը հասկցաւ որ ներկայ օտարսկանը՝ տոջի օր իր յանդիմանած մարդն էր, որ ձանցցաւ իր վրայ յարձակողը։

— Եղբա՛յր, զու իրապէս արտօնեալ ես հաստատելու մեր յանցաւորութիւնը, հարցուց երիտասարդը։

Միւսը աչքերը խոնարհեցաւ և պատասխանեց.

— Կեաննքը այս տեսակի հեղնութիւններ ունի. Բասծներդ ճիշդ ե՞ւ բայց այս աստու քատընն ներկայացուցին եմ։

— Հաճէ քատըն ըսել, վերջացուց երիտասարդը, ստիպուեցայ այս գետատի աղջիկան հետ գիշերը անցնել, մարելու համար իր տաքութիւնը որուն պատճառը եղայ։

Զեզի կը թողում այս պատմութիւնէն բարոյական մը հանել, որ ինձի պատահեցաւ, երբ կը սրիե՛ նազիւատը, ծիրազի սրուն մէկ աղջիկը։

Շիրազի, Խոպահանի, Դամակոսի մէջ, այնքան երկինքներու ներքեւ, այնքան վարդեր հոտոտեցի : Նոքայժմ ռղակներ են որ զիս կը կապեն կեանքին :

Ազատ էք մեղադրելու կամ համակրելու քատըն ներկայացուցիչն: Բայց, խնդրեմ, քիչ մ'ալ մտածեցէք Նազիատին, որ ամբողջ ամառ մը թեւերուս մէջ էր, մերկ և թարմ...



### Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն Հ

Հետեւեալ հարցումը ուղղեցին գիտունի մը .

— Մարդ մը միայնակ էր սենեակի մը մէջ գեռատի աղջկան մը հետ, զոր կը սիրէ: Դուռը լաւ գոցուած է: Ծառաները կը քնառնան և կնամոլը՝ փափաքէ կը դողդըղայ: Ինչպէս որ արապը կ'ըսէ. արմաւը հասունցած է և ովասիսն պահապանը չարգիլէր անոր քաղուիլը: Գիտի՞ս որ այս մարդը փորձանքէն խոյս պիտի տայ աւզօթելով:

Գիտունը մտածեց և պատասխանեց .

— Եթէ դեռատի աղջկան ձեռքէն աղատուի, չպիտի կարենայ աղատուիլ զրաբարտիչներու ձեռքէն :



### Տ Խ Ո Ւ Ր Լ Ո Ւ Ր Հ

Վաճառական մը որ դրամական կարեւոր կորուստ մը ունեցեր էր, իր զաւակին ըստաւ. «Սյս տխուր լուրը լոկ քեզի պահէ» :

— Հայրիկ, պատասխանեց երխասարդը, քեզի պիտի հնազանդիմ, բայց, խնդրեմ, ինձի հասկցուր, ինչու լուռ անցնինք մեր դժբաղդութեան վրայէն :

— Որպէսզի երկու դժբաղդութիւն չունենանք. դրամին կորուստը և դրացիին չարաճճի ուրախութիւնը :

### ՈՒՇԻՄ ՏԵՐՎԻՇԸ

Անարդար և անգութ թագաւոր մը կը հարցնէ տէրվիշի մը .

— Բոլոր բարեպաշտական գործերէն զորս կը կատարեմ, ո՞րը էն հաճելին է Տիրոջ.

— Կէսօրուան քունդ է. որովհետև այդ միջոցին ոեւէ մարդ չես տառապեցնէր.



### Պ Ա Ս Հ

Օր մը, շատ մը երիտասարդներու ընկերակցութեամբ, կը ճամբորդէի դէպի Հիմադ: Մերթ ընդ մերթ, բարեկամներու միստիք ոտանաւորներ կ'արտասանէին երկիւղածօրէն: Մեր Պընու-Հէլալ ովասիս ժամանումէն քիչ առաջ, կեղծ կրօնապաշտի մը ծաղրանքին ենթարկուեցանք, որ կը հեգնէր տէրվիշներու նուրիական բարքերը: Երբ կը մտնէինք այդ ովասիսն դափնեստանին մէջ, վրանէ մը գուրս ելաւ Արար մը, տարօրինսակ գործիք մը հնչեցնելով: Ուղար, որուն վրայ նատած էր կեղծ կրօնապաշտը, իր վրան նստողը գետին նետեց և սկսաւ քառասմբակ վազել դէպի անապատը:

Խեղճ մարդուն ըսի.

— Ո՞վ Շէյխ! Երաժշտութիւնը աղդեց քու հեծած կենդանիդի վրայ և քեղ ձգեց անհոգորէն... գիտե՞ս. առտուան սոխակը քեզի ի՞նչ պիտի ըսէր. «Ուրիմն ի՞նչ տեսակ մարդ ես, քանի որ կ'անզիտանան՝ անոլ երաժշտութիւն մը ճաշակելու հեշտանքը Ուղար հաճոյքէն կը սարսուայ արաբերէն ոտանաւորներ լսելով. իսկ գուն անզգայ կը մնաս: Քանի որ անզգայ կը մնաս՝ մինչ ուղար կը ցատկատէ ուրախութենէն, դուն՝ աւանսակէ տարբեր բան մը չես: Ինչ որ կը տեսնես բնութեան մէջ՝ կը փառաբանէ Տիրոջ փառքը: Աշխարհ ներդաշնակութեամբ

կր Տեղէ : Յաւիանական և սիրալից գիտովութեամբ կը  
սարսայ : Ազնիւ սիրա մը լաւագոյնն կը լոէ մէլօտինե-  
րը զորո ասարդկաները կը մրմառն :

Սոխտիկը ի՞նքդինը կ'ապառէ երդելով վարդին գո-  
վեստները և վարդին խրաքանչեւր փուշը լեզու մ'է որ  
չնորհակալութիւն կը յայտնէ սոխտիկն :

### ԱՇԽԱՐԴՆ ՅԻՄԱՐՆԵՐՈՒՆ Է

Երբ Հարսն էլ Ռաշիտ տիրացաւ Եղիպտոսի , ա-  
նոր կառավարիչ կարգեց իր խափչիկ շատախօս սպասա-  
ռորը Խօսափպ , կատարեալ ապուշ մը : Ասոր տղեղու պրզ-  
տիկ և համկացողութիւնը անքան խեղճուկ էր որ . Երբ  
հողադործները իրեն կը զանգամէին ըսելով . «Նողոսի ե-  
ղերքները բամպակ ցանած էինք , բայց , աւազ , անժա-  
մանակ անձրեւները զանոնք աւրեցին» , սապէս պատաս-  
խանեց . «Աւելի լաւ կ'ընէիք եթէ բուրդ ցանէիք»!! :

\*\*\*

### Ե Բ Ա Զ Բ

Խօրասանի թագաւոր մը , երազի մէջ տեսաւ Առւ-  
թան Մահմուտը իր մահէն 500 տարի վերջ , որուն մար-  
մինը փոշիի վերածուած էր , բայց աչքերէն , որոնք տա-  
կանին կը զանային իրենց կոսիճին մէջ և որոշակի կը  
նայէին :

Բոլոր իմաստուները չի կրցան այս երազը մեկնել .  
աէրվիշ մը ներկայացաւ և հետեւեալ բացատրութիւնը  
տուաւ այս երազին :

— Այժմ Առլիթան Մահմուտ կը նկատէ որ , իր թա-  
գաւորութիւնը ուրիշ մէկուն կը պատկանի , շատ մը ու-  
թիչներու պատկանած ըլլալէ վերջ .  
Որքա՞ն նշանաւոր մարդիկ թաղուած են , որոնցմէ

այլեւս նետք չկայ երկրիու վրայ : Աւազը այնքան զիշա-  
տած է իրեն յանձնուած այս գիտկը , որուն ոսկորներն  
անգամ չեն մնացած : Դեռ կ'ազդի Նիվ-Շէրլանի բազ-  
դաւոր անունը՝ իր բրած բարիքին չնարհիւ . թէև բա-  
զում տարիներ անցած են իր մահէն ի վեր : Ո՞վ գուն .  
որ զիս կր կարդաս . գէիթ միակ լաւ գործ մը ըրէ և չտ-  
փով քաղէ կեանչքիդ պառուները , նախ քան ձայնի մը  
պոռալը . «Այսինչ մարդը ոչ եւս է» :

### ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆՆ Է

Փիլիսոփայ մը կր դաստիար ակեր տղաքը և կ'ը-  
սէր . «Ո՞վ ձեր հայրերուն սիրականները , սորվեցէք ար-  
հետ և առեւտաւոր , քանի որ կարելի չէ վաստահիլ աշ-  
խարհի ինչքերուն և հարստութեանց : Արծաթը և սոկին  
վտանգի ազրիւններ են , դող մը կրնայ զանոնք գողնալ  
և կամ տէրերը կրնան զանոնք վատնել , բայց , արհեստ  
մը մշտահոս գետակ մ'է և տոկացող հարստութիւն : Թէ  
պէտեւ , արհեստաւոր մը կրնայ իր հարստութիւնը կոր-  
ունցնել , բայց , պէտք չէ վշտանայ , գրովհետեւ իր գի-  
տութիւնը ինքնին հարստութիւն է , ուր որ երթայ զին-  
քը կը պատուեն և վիրը կը նսակցնեն . բայց , ասոնցմէ  
զրիւուզը՝ փշրանքով կ'ապրի և կարօտութիւնէ կը տա-  
ռապի :

### ԻՆՔՋԻՆՔԻ ԿԱՍՈՒԹ ՈՒԵԵՆԱԼ

Օր մը զատաւոր Հաթիմի հարցացին թէ իրմէ աւ-  
ելի ազնիւ զգացումներ տհնեցող մէկու մը հանդիպած  
էր երբէք : Այս՝ պատասխանեց . «Օր» մը քառասուն  
ուղարքութիւնը ինհերյք մը տալու Արապ պետերու :  
Գործի մը համար՝ անտպատին մէկ եղերքը զացած էի ,  
ուր տեսայ չարցած ծլօսներ հաւաքող մը , որ անոնցմէ

\* 44 \*

պատրաստած էր մացառակոյտ մը: Իրեն հարցուցի որ,  
ինչո՞ւ հիւր եղած չէր Հաթիմի որուն կապերտին շուրջը  
այնքան մարդիկ հաւաքուած էին: Նա պատասխանեց.  
«Իր պարկիշտ քրտինքով հացը ձեռք բերողը, Հաթի-  
մի չուզեր բնաւ պարտական մնալ:»

Յայնժամ ըմբռնեցի որ, իր գգացումները աւելի ազ-  
նուագոյն էին քան իմիններս:

\* \* \*

### ԶՏԵՍՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Գիրուկ յիմարի մը հանդիպեցայ որ հարուասի հա-  
գուստներ կը կրէր. գլխուն վրայ եգիպտական փաթթոց  
մը ունէր և արաբական նույզի մը վրայ նստած էր:  
Մէկը ըստաւ. «Ուշ Սատոի, ինչ կը մտածես այս անրա-  
նին հագած նուրբ ասեղնագործութեան մասին.» պա-  
տասխանեցի. «Կը նմանի գէշ տառերու՝ ոսկեայ մելա-  
նով գրուած:»

\* \* \*

### ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ՝ ԶԱՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Բարեկամի մը ըսի որ, որոշած էի լուռ մնալ քան  
խօսիլ. քանի որ, շատ մը պարագաներու մէջ, լաւ եւ  
գէշ բառերը կը խառնուին իրարու. բայց, թշնամինե-  
րու աչքերը՝ յոկ կը նշմարեն ինչ որ գէշ է: Պատասխա-  
նեց. «Մեծագոյն ծառայութիւնը կ'ընէ մեզ թշնամին  
ուէ լաւ յատկութիւննիս չը նշմարելով:»

\* \* \*

### ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ

Երկու եղբայրներ կ'ապրէին եզրապասի մէջ ասոնց-  
մէ մին Սուլթանի ծառայութեանը մէջ, էր, միւսը կ'ապ-  
րէր իր աշխատութեամբ: Օր մը, հարուստը իր եղբօ-  
րը հարցուց որ, ի՞նչու Սուլթանին չը ծառայէր, որ-

պէսզի աշխատութեան դժուարութիւններէն ազատուի.  
հետեւեալ պատասխանը սատացաւ. «Դուն, ինչո՞ւ չես  
աշխատիր, որպէսզի ազատուիս ուրիշին ծառայելու  
ցածութենէն քանի որ իմաստունը ըսած է որ, լաւա-  
գոյն է գարիի հաց ռւտել և հանգիստ նստիլ, քան ոս-  
կեճամուկ հագուստներ կրել և, ուրիշին ծառայել:»

\* \* \*

### ԸՆԴՄԻԶՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Ատենօք լսեցի իմաստաէր մը որ կ'ըսէր թէ, ոչ  
ոք բնաւ խոստովանած է իր բուն տգիտութիւնը, բա-  
ցի անկէ որ կ'սկսի խօսիլ, մինչ միւսը տակաւին աւար-  
տած չէ իր խօֆը:

ԲԱՐԵԿԱՄՈՒՀԻՄԻՄ...

Բարեկամուհիս բաւական ատենէ ի վեր կը պատմէ  
որ ուրիշին չէ պատկանած: Իր կեանքը պատմած է ին-  
ծի և իր բաժները հաստատելիք մարդերու ցանկ մը եւս  
տուած է ինծի: Կը ծիծաղիմ, որովհետեւ գիտեմ որ ու-  
րիշի մը պատկանած է և կը ստէ բայց ինչո՞ւ պէտք:

Միթէ այս պատճառաւ. իր շրթունքները նուա՞զ  
գաղջ են իմիններուս ներքե և իր ուսերը նուա՞զ հեշտ  
են փայփայանքներուս ներքե:





## ԱՐԱԿՆԵՐ, ՎՃԻՌՆԵՐ ԵՒ ՆՄՈՅՆԵՐ

\* \* Գրամբին նպատակն է, կեանքի մէջ մեզ հանդպատութիւն տպահովել, բայց պէտք չէ զայն գործածել՝ լոկ դիղելու համար :

\* \* Խմաստաւի մը հարցաւցին, «Ո՞վ է երջանիկ մարդը՝ ո՞վ է դժբաղդ մարդը»։ — Երջանիկը այն է, որ դժբաղդ է և ցանած է, դժբաղդը այն է, որ մեռած է և կերած է ամուսնու գրամբը ամուսնու մնացած է։

\* \* Անժուժկալ զիտունը՝ կոյր մ'է որ կը ճօճէ լապտեր մը։ Կը լուսաւորէ ուրիշները, մինչ ինք արգելք ներու կը բաղնիի։

\* \* Անուշահոտ սանտալի նմանիր որ կը բւռպում նաւետէ զինքը վիրաւորող կացինը։

\* \* Զարկ օձին գլուխը թշնամիկդ բազուկովը. Քեզի համար, անշուշտ, օգտակար արդիւնք մը յառաջ պիտի զայն գայ, եթէ թշնամիկ յաղթական է օձը սպաննուած պիտի բլայ։ Եթէ թշնամիկ խայթուած է, թշնամի մը նուազ պիտի ունինսա։

\* \* Այն որ կեանքին հետ խաղաղած է ըստ բազին, ոչինչ շահած է, և իր ոսկին ծովու մէջ նետած է։

\* \* Սիրտդ մի տար այն կնոջ որ բազում սիրահարներ ունեցած է, եթէ արդէն տուած ես, սկատրաստուէ զայն իրմէ ետ առնելու։

\* \* Ցիմարութիւնն է՝ երկու մարդերու միջև կրակ վառել և ինքինքն հոդ այրել։

\* \* Բարեկամիդ մի յայտնիր լոլոր գաղանիքներդ. ինչէն զիտես որ օր մը թշնամիկ չպիտի բլայ։ Կրցած բոլոր դէշու թիւներ մի բնիր թշնամիկդ. ինչէն զիտես որ օր մը իրմէն հետ բարեկամ չպիտի բլայ։

\* \* Երկու տեսակ մարդեր պարտապ տպրած են, այն որ զրամ հաւաքած է և չէ կրցած վայելել, այն որ զիտութիւն ծեռք բերած է և զայն ի գործ չէ զրած։

\* \* Ալլապէս ող, ոչ իմաստուն է և ոչ զիտուն, այն ջորին որ կը կրէ զրգերու բեռ մը. միթէ զիտէ՞ թէ՝ իր կռնակինը փայտ է թէ զիրք։

\* \* Լոռութիւնը նախամեծար է, քանի գաղանիք մրտածումդ մէկու մը յարտնիք վերջ անոր ըսել. «Աւրիշին մի կրինէր զայն»։ — Ո՞վ խելացի, հեղեղը կեցուր իր ծագած տեղը, որովհետեւ չես կրնար, այլեւու, զայն կեցնել իր ծագած տեղին քանի մը քիլօնէթր անդին։

\* \* Գաղանապէս մի՛ արտասանէր լառ մը, խօսք մը, զոր չես կրնար արտասանել հրապարակաւ։


\* \* Երկու թշնամիներու առջև այնպէս մը խօսէ, որ եթէ օր մը բարեկամանան, խօսքերէդ չի կարմրիս։

\* \* Կին մը կրնայ քեզ ըսել. «Սիրոտ չեմ պահանջէր. լոկ մարդինդ և փայտայանքներդ կ'ուզեմ»։ Ճարպիկ կին մ'է, վաշնցիր իրմէ։ Բաներ մը զիտէ՝ վագրը թակարդին մէջ հրաւիրող որարդին ձեւերէն։

\* \* Հրամարէ բարեկամէն որ կը բարեկամանայ թշնամիդ հետ։

\* \* Մարդ իր ապուշութիւնը կը հաստատէ ընդհատելով խօսակցութիւն մը որուն կը խառնէ իրենինը։

\* \* Շատ մի հպարտանար ճառիդ յաջողութիւնէն։ Մատածէ՛ տգէաներու թիւին վլայ, որոնք կը գանուին ամէն հաւաքութի մէջ։



\* \* Զարմանալի լոնչ կայ, ևթէ քաշուի ձայնը սուխակին, որուն վանդակի ընկերը ադռաւ մ'է:

\* \* Երբ յիմար մը ջանք կր թափէր ուսուցանելու աւանակ մը, գիտուն մը ըստ իրեն.

— Ինչու կը յոզնիա, անհամ կատակներէ չես կասկածիր. չես կրնար խօսիլ սորվեցնել այս էշին, բայց ամիկա քեզի պիտի սորվեցնէ զռալ:

\* \* Դիւրին է մարդ մը սպաննել, բայց անկարելի է զայն ապրեցնել:

\* \* Հաւասարապէս միմարութին է, կնոջ մը հետ վիճաբանիլ, և բարի ըլլալ չարերուն:

\* \* Ամէն բարեձեւ մարդ լաւ նկարագիր չունի. առաքինութիւնը ներսիդին է, և ոչ թէ իր մորթին վրայ:

\* \* Երեք բաներ չեն կրնար գոյանալ առանց ուրիշ երեք բաներու. կալուած՝ առանց առեւտուրի, գիտութիւն՝ առանց հակածառութեան, երկիր մը՝ առանց կառավարութեան:

\* \* Թշնամիիդ մի՛ գթար իր տկարութեանը մէջ, քանի որ իր գօրաւոր եղած ատենը քեզ չպիտի գթայ:

\* \* Ճակատագիրը չպիտի փոխուի՛ հազար հառաջանքով, անտեղի աղօթքներով, և ոչ ալ անյոյս աղազակներով։ Հողմի շտեմարանին պահապանը հոգ չընէր եթէ այրիին լապտերը մարի:

\* \* Երկու բաներ հակառակ են տրամաբանութեան. Վայելել աւելի քան ինչ որ կը թոյլատրէ նախախնամութիւնը, և մեռնիլ որոշեալ ժամանակէն առաջ:

\* \* Սոխակ! գարնանային բառեր բեր. գէշ լուրերը բուլին ձգէ՛:

3185

(23817)

2013

